



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

1006

1007

1008

1009

Անօլք Բիշեք

Առողջապահութեան

Կ ամբո-

613

Բ 60

Կ Պալե

1321

1876

1331

2002

2010

ԱՐԱՐՁԱԲԱՆՈՒԹԻՒՆ


ՄԱՆԿՈՒԹԻՒՆ · — ՊԱՏԱՆԵԿՈՒԹԻՒՆ
ՉԱՓԱՀԱՍՈՒԹԻՒՆ · — ԾԵՐՈՒԹԻՒՆ ·
— ԺՈՒԺԿԱԼՈՒԹԻՒՆ

ԻՐԱՑ ԱՄԵՆԵՑՈՒՆ


ՈԳԵԼԻՑ ԸՄՊԵԼԵԱՅ
ԵՒ ԾԻԱԽՈՏԻ ՎՏԱՆԴՆԵՐԸ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՄբ
ԱՅՈԼՅ ՌԻՕՆԻ

ԹԱՐԳՄԱՆԵՅ
ՆԱԶԱՐԵԹ. Ա. ԶԱՆՊԱԴԵԱՆ



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ
Ի ԳՈՐԾԱՐԱԿԻ ԶԱՐԴԱՐԵԱՆ
— 1871 —



613
LR-60

33

ԱՐԴՅՈՒՆԱՆԻԹԻՒՆ

ՄԱՆԿՈՒԹԻՒՆ · — ՊԱՏԱՆԵԿՈՒԹԻՒՆ
ՉԱՓԱՀԱՍՈՒԹԻՒՆ · — ԾԵՐՈՒԹԻՒՆ ·
— ԺՈՒԺԿԱԼՈՒԹԻՒՆ

ԻՐԱԾ ԱՄԵՆԵՑՈՒՆ

ՈԳԵԼԻՑ ՀՄՊԵԼԵԱՅ ԵՒ ԾԻԱԽՈՇԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՄԲ

ԱՏՈԼՔ ՌԻՕՒԻ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՆԱԶԱՐԵԹ. Ս. ԶԱՆՊԱԴԵԱՆ



ԿՕՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ
Ի ԳՈՐԾԱՐԱԿԻ ԶԱՐԴԱՐԵԱՆ
— 1871 —



16126



11
39



Printed In Turkey

ՅԱՌԱՋԱԲԱՆ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ


Մեր Ազգը՝ բազմատեսակ գիրքերու կարօսութիւն ունի . ինչպէս են արուեստական , վաճառականական , ուսումնական և առողջապահական : Կարծեմ թէ այս վերջինը , աւելի անհրաժեշտ կարեւորութիւն ունի , բոլոր անձանց համար . վասն զի մարդուս թէ՝ մարմնական և թէ՝ մտաւորական շարժումը կամ լքումը՝ իր անձնական կազմութեան բարի կամ յոռի ըլլալէն կախում ունի : Մենք ասի յառաջուց նախատեսնելով առողջապահական գրքի մը թարգմանութիւնը նախապատիւ համարեցինք քան զայլ : Այսօր մեր գրքոյկը՝ թէպէտ և դոյզն ծառայութիւն մը կրնայ մատուցանել Հայ Ազգիս իր համառօտութեանը պատճառաւ , բայց այժմէն կը խոստանամք աւելի ընդարձակը հրատարակելու . որ է Ա. Տըպէյ Երեւելի հեղինակին «Առողջապահութիւն և Բնախօսութիւն Ամուսնութեան» անուն գիրքը : Յիշեալ գրքին մէկ Երրորդ մասը արդէն թարգմանուած և պատրաստ կայ : Անտարակոյս եմ որ ասի նաեւս , մօտերս յարգի ընթերցասիրաց խրախուսանօքը մամլոյ ներքեւ պիտի դրուիւ Հարկ չեմ համարիր նաեւս այս մասին յիշեցնելու թէ՝ Երկասիրաց վհատութիւնը՝ ընթերցասիրաց նուազութենէն յառաջ կըգայ :

Դ

Չեմ վարանիր նաեւս յիշեցնելու թէ , վատ-
նուած շատ մը ծախսքերու համար կը գանգա-
տինք , ինչպէս են բժշկի և դեղավաճառի և
տրուած ստակները , բայց յառաջուց սակաւ ինչ
ընթերցանութեան սէր ցուցնենք և առողջապա-
հական կանոններու նաեւս պայմաններու վրա
տեղեկութիւններ ստանանք՝ այս տրտունջնիս
կը նուազի և միայն 'ի հարկին կ'ստիպուինք վար-
պետ բժշկի մը դիմելու , և ան ատեն գոհունա-
կութեամբ կը վատնենք այս փոքրիկ գումարը :
Կը յուսամ որ այս փոքրիկ տետրը՝ բոլոր այն
սնոտի տրտունջները ըստ կարելոյն սիտի բնա-
ջնջէ :

Ն. Ա. Զ.

ԱՌՈՂՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ



Առողջութեան պահպանութիւնը՝ կը պահանջէ յաճախ և ճշգրիտ խնամքներ . ծննդեան առաջին վայրկեանէն մինչեւ այն վերջին սահմանը՝ որու կրնայ հասնիլ մարդկային երկայնակեցութիւնը : Կենաց ամեն կացութեան և ամեն հասակի սլատկանող խնամքներուն կոնոնաց ճանաչումն է որ առողջապահութիւնը կը հաստատէ , ասի նաեւս բժշկութեան մէկ ճիւղն է , զոր ամեն անհատ սլարտաւոր է դործադրելու 'ի նսլաստիւր անձին և թէ իւր ընտանեացը . առանց բժշկի մը միջնորդութեամբ , բաց 'ի իրական հիւանդութեանց երեւման ատեն , ուր առանց բժշկին դիմելու , անկարելի պիտի ըլլար այդ հիւանդութեանց առաջքն առնուլ :

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ . — Նորածին մանկան մը ներքին կեանքէն դէպ 'ի արտաքին կենաց յանկարծական անցքը՝ ամեն բանէ առաջ առաջին պէտք մը կըտայ անոր , այն է՝ տաքութիւն ունենալ և տաք օդ չնչել : Այս մասին պատեհ առիթ կը դանանք աղետալի նախապաշարման մը տարածութիւնը անհետացնել բազմաթիւ մայրերու և ստնտուներու մէջ , որք անանկ կը

կարծեն թէ նորածին մանուկ մը դրսի ցուրտէն պահպանուելու համար աղէկ մը ծածկուած ըլլալու է , բայց նորածին մանկան հագուստը ինչ որ աւ ըլլայ մինչ կակուղ բամպակներու մէջ թաղուած աւ ըլլայ՝ դարձեալ արգելք մը չի պիտի կրնայ ըլլալ ցրտագին օդին մանկան թոքերուն մէջ մըտնալուն՝ մինչդեռ այս գործարանը՝ այդ բանին դիմանալու կարող չ'է :

Յիրաւի խիստ յայտնի է որ Շուէտիոյ , Նորվէկիոյ և Ռուսիոյ հիւսիսային կողմերուն մէջ , պզտիկ մանուկները , ցուրտին աղղեցութենէն պահպանելու համար նախազգուշութիւն չեն ըներ , բայց և այնպէս այս երկիրներու մէջ զօրաւոր մարդկանց ցեղ մը կը բնակի , բայց վիճակագրութիւնը կը հաստատէ որ , վերոյիշեալ պայմանաւ ծնած և մեծցուած հինգ տղոց մէջէն՝ չորսը կը մեռնին , միայն հինգերորդը օդին աղղեցութեանցը դիմանալու չափ զօրաւոր կազմութիւն մը կ'ունենայ և այս պատճառաւ է որ այն կողմերու ամբողջ բնակիչնին ուժեղ կ'ըլլան : Գաղղիոյ և Եւրոպիոյ երկիրներուն մէջ , որոնց կղիման բարեխսառն է , ձմեռուան ատեն ծնածներէն մեծցող տղայք , ամարուան մէջ մեծցածներուն հազիւ կէս թուոյն չափ են . ամեն պայմանք նոյն ըլլալով :

Ուրեմն ամեն բանէ առաջ պէտք է նորածին տղաքները տաք բռնել և տաք բռնել ըսելով ոչ թէ միայն զանոնք աղէկ մը ծածկել հասկնալու է , այլ նաեւ անոնց գաղջ օդ մը չնշել տալու է ,

մինչեւ որ իրենց թռքերը ցուրտ օդին ներս մտնելուն հանդուրժելու վիճակին հասնին : Երբ որ տղայքները փափուկ կամ ժամանակէն յառաջ կը ծնին այս կարեւորութիւնը աւկլի անհրաժեշտ է :

Մենք կ'ստիպենք ծնողաց ուշադրութիւնն հրաւիրել այն վտանգներու դէմ՝ որոնց մէջ կը գըտնուին նորածին տղայք : Երբ ձմեռուան մէջ ձիւնի կամ սաստիկ սառոյցքի ժամանակ եկեղեցի կը տանին մկրտելու համար այս տեսակ բան մը երբէք ընելու չ'է, առանց բժշկի մը խորհուրդ հարցնելու . տեղեկանալու համար թէ՝ տղուն վիճակը կը ներէ՞ արտաքին օդը շնչելու : Երբոք տղուն տկար կազմութիւնը իր կեանքին համար վախնալու տեղիք կըտայ պէտք է փութալ զայն «տան մէջ» լուալու , առանց վայրկեան մը իսկ կորսնցունելու : Յետոյ եկեղեցւոյ մկրտութեան համար պէտք է սպասել մինչեւ որ արտաքին օդը մեղմանայ և տղան կարենայ դուրս հանուիլ , առանց իր կեանքը վտանգելու : Կառքով տանելը վտանգին մէկ մասը միայն կը հեռացնէ, նորածինը կառքէն ինջած ատեն աղէկ մը շրջապատուած ըլլալու է , և իր մկրտութեան աւազանին քով դրուած ատենն ալ զգուշանալու է դարձեալ զի՛ կրնայ այնպէս մը պաղ առնել և աղետալի հետեւութիւն մը ունենալ : Այս ալ կաւեցնենք որ ամենէն սաստիկ ձմեռուան մէջ անգամ կարելի է օդին մեղմացած միջոցներու պատահմամբ և թէ կրօնական նկատողութեամբ անյարմարութիւն

մը չի կայ անգամ մը տան մէջ լուացուած մանուկ
մը եթէ իր ծննդենէն տասն և հինգ կամ ամիս մը
ետք՝ եկեղեցի տարուի :

«Կաթնառութիւն» . — Մայր մը պէտք է իր
զաւակը անձամբ սնուցանէ նորա երջանկութեան-
համար , երբ աղէի կաղմութեամբ մէկը չ'է կամ
իր դիրքին կարեւորութիւնները զինք կ'ստիպէն
քաղքին մէջ նատողական կեանք անցնել այնպիսի
բնակարանի մը մէջ , ուր օդը և լոյսը նուազ են :
Այն ատեն ստնտուի մը ընտրութիւնը ամենակա-
րեւոր է տղոյն պահպանութեան համար : Պէտք
է որ ստնտու մը ուժեղ կաղմութիւն ունենայ և
աւելի արևնային ըլլայ՝ քան թէ մաղձաւոր կամ
աւշաւոր , նաեւ պէտք չ'է որ քսան տարուընէ
վար ըլլայ և ո՛չ ալ երեսուն տարուընէ վեր :
Սիշտ անհրաժեշտ է ստնտու մը վարպետ բժշկի
մը քննել տալ վասն զի այնպիսի հիւանդութիւն-
ներ կ'ունենայ որոնք արտաքին նշաններով չեն
յայտնուիր և զորս կրնայ իր ստնտեացին (ման-
կան)հաղորդել : Երբոր ծնողաց համար անհնար է
իրենց զաւակը տան մէջ սնուցանել՝ վերը ըսածնուս
համեմատ ստնտու մը բռնելու է «յատուկ տան մէջ» :
Ծնողը նաեւս պարտաւոր են ապահով ըլլալու թէ՝
ստնտուի մը բնակարանը առողջ և բաւական ալ
օդաւոր ըլլայ :

Երբոր տղան ո՛չ իր մօրը կաթը կրնայ ընդու-
նիլ և ո՛չ ալ ստնտուի՝ ան ատեն լաւագոյն է այ-

ծի կաթը, զոր շատ դիւրաւթեամբ ծծել կը սովորեցնեն : Եթէ այս պայմանը չի կրնայ կատարուիլ ան ասեն կարեւոր է տղան ագուցաւոր ոտոմանով (biberon) մը մեծցնել, լաւագոյն կաթտալու է, թեթեւ կերպով շաքարոտեալ և մեղմ բարեխառնութեան մը բերուած, զորկ'ստացուի կաթի աման մը՝ չափաւոր կերպով տաքցած ջուրի մէջ ընկղմելով :

Կաթնտութեան տեւողութիւնը չի կրնար ճիշտ նշանակուիլ, որչափ մանուկը իր զարդացման մանաւանդ իր ակրայ հանելուն մէջ յառաջացած ըլլայ, այնչափ աւելի շուտ կրնայ կաթէ կտրուիլ Շատ անգամ ծնողք առանց գիտնալու անդարմանելի սխալանք մը կ'ընեն փափկասուն տղոց, անոնց կարծր և նոյն իսկ թեթեւ կերակուրներ տալով մինչդեռ իրենց առջի ակրայ հանելու աշխատութիւնը լրացրուցած չ'են :

Որպէս զի քաղաքաբնակ նորատի մայրերը, իրենց զաւակացը լաւ սնուցիչ մը տալու կարեւորութեան վրա աւէկ մը համոզուին՝ եթէ նոցա առողջութիւնը կ'ուղեն: Հոս մէջ կը բերենք վերջին դարուս բժը կական տարեգրութեանց մէջ յիշուած դէպք մը որ մեկնութեան անգամ կարօտ չ'է: Այդ թուականին ծան-ծագ Ռուսօ մայրական պարտաւորութեան վրայ դրած իր անթիւ յօդուածներով Գաղղիացի ազնուական ընկերութեան գեղեցիկ կանանց վրա այնպիսի տալաւորութիւն մը ըրաւ, որ ամենքն ալ կամօք կուզէին իրենց տղոցը անձամբ կաթ տալ:

ի՞նչ պիտի հետեւի ասկէ . — Միայն սա թէ ինք-
զինքնին կաթնտուութեան նուիրելու համար չի
կրնալով պարահանդէսներէ , տեսարաններէ կամ
բազմութեան խնճոյքներէ հրաժարիլ՝ այս տի-
կիններուն ունեցած կաթն ալ քիչ քանակու-
թեամբ և գէշ տեսակէ ըլլալով «մէկ տղայ մը ան-
գամ» չեն կրնար մեծցնել : Եթէ ամուսինները
այս գէշ հետեւանքը յառաջուց գուշակելով , գե-
ղաբնակ բարեկազմ ստնտուներու չի դիմէին՝ ըն-
կերութեան բարձրագոյն կարգերուն բոլոր ընտա-
նիքը , մէկ քանի տարուան միջոցին մէջ մարած
պիտի ըլլային :

Երբոր դիրքի կարեւորութիւնը ստիպեն զծնողս
իրենց տղայքները ստնտուի քով խրկել և որ յա-
տուկ բնակարանէն հեռու է , սլէտք է այն ատեն
ծնողք ստնտուին թեմին քաղաքապետին կամ
աւագերեցին հետ ուղղակի յարաբերութիւններ
ունենան , որպէս զի՝ ի հարկին արժանահաւատ
լուրեր ստանան անոնցմէ իրենց տղոցը վրայօք :
Շատ մը ստնտուներ , որոնց ամսականը Փարիզի
պաշտօնատուններու կողմանէ կը վճարուին՝ շատ
անդամ խարկանօք ամսական կ'առնեն մինչդեռ
իրենց ստնտուք արդէն մեռած են :

«Անունդ մանկութեան» . — Մէյ մը որ տղան
կաթէն կտրուի՝ կրնայ տակաւ առ տակաւ ուրիշ
տեսակ կերակուրներ ընդունիլ , մասնաւորապէս
անոնք՝ որք իր ընտանիքին սլայմանին համեմատ

սննդեան սովորական կերակուր մ'եղած են: Փանի
որ մեծնայ պէտք է զայն անմարսովութիւններէ
պահպանել իր կերակուրները կարգադրել առանց
իսկ չափն անցնելու իւր պէտքերը գոհ ընել և
խստիւ արդելք դնել իրեն զգուշանալու համար,
այն կերակուրներէն՝ որք կրնան աղեաց որդերը
բազմապատկել ինչպէս են հասարակ խմորեղէններ
և ամեն տեսակ տհաս սլոտուղներ :

Շատ մը անմիտ մարդիկ իրենց տղոցը մերթ ընդ
մերթ գինի խմցնելը՝ իրենց համար «քէյֆ» մը կը
սեպեն, գինովութեան ժամանակ անոնց ցուցուցած
շաղփաղփութիւններէն զուարձութիւն մը զգալով:
Ասանկով այնպիսի մեծ վնաս մը կ'ընեն տղոց
զոր շատերը չեն կրնար նշմարել որովհետեւ վնասը
մէկէն չը սկսիր : Եօթը տորուընէ վար եղող տղու
մը տրուած ամեն տեսակ ոգելից ըմպելեաց ա-
ռաջին արդասիքը՝ նորա ոսկորներուն ընդարձա-
կութիւնը և հետեւաբար տղոյն աճումը կ'ար-
գիլէ : Այս չարիքը աւելի ծանր է, երբ անդամ
մը տեղի ունենայ՝ ա'լ անկէ ետքը դարման ը-
տարուիր անոր, անանկ որ այն՝ որ չափաւոր կամ
բարձր հասակով մարդ պիտի ըլլար այլանդակ կեր-
պիւ կարձահասակ կը մնայ. անոր խիստ կանուխ
ժամանակ բարկ (քէսկին) ըմպելիքներ խմցուցած
ըլլալուն, թէեւ ներքին կերպով առողջապահու-
թեան համեմատ խնամք տարած ալ ըլլան :

Պէտք չէ տղոց ամեն կամքը կատարել և զիրենք
ասանկով բոլոր կենաց մէջ կերակուրներու ընտ-

բութեան անկարող ընել։ բայց պէտք չէ նաեւ
բանութեամբ կերցնել տալ։ ինչ որ կրնայ սրտեր-
նուն իրար անցում պատճառել։ կան նաեւ շատ
մը բարեկազմ տղայք որ խել մը կերակրոց համար
անյաղթելի դժկամակութիւն մը կը ցուցնեն, այս
դժկամակութիւններու ալ ուշադիր ըլլալու է զի
ասոնք բժշկութեան նշանակներ են։ Օրինակի ա-
ղագաւ մաղձաւոր կազմութիւն ունեցող տղու մը
բնութիւնը իմաց կըտայ որ ամեն խիստեղոտ կերա-
կուր ուտելը իրեն հակառակ է։ Այս տեսակ կե-
րակուրները աննուաճելի զզումներ ազդելով տաք
ճարպի կտորի մը տեսքը իրեն նողկանք կը պատ-
ճառէ ։ Եթէ անկէց ուտելու ստիպես զինք։ Եթէ
իւր տհաճութիւնը զսպէ, անոր հնտզանդելու հա-
մար երկու բանէ մէկը տեղի պիտի ունենայ կամ
եղոտ կերակուրները պիտի փոխէ և դուն ալ քու
նպատակիդ չի պիտի հասնիս կամ անոնց սիրտի սո-
վորիս և անշուշտ հնացեալ լեարդի ախտ մը պիտի
տիրանայ։

«Եօթը տարւոյ ակռաներ»։ — Ատամնաբու-
սութեան տաղնապի բոլոր ժամանակներու մանա-
ւանդ «Եօթներորդ տարոյն» մէջ։ (Թէեւ շատ մը
տղոց ատամնաբուսութիւնը՝ Եօթներորդ տարիէն
յառաջ կամ ետքը կը սկսի զգուշանալու համար
այն ջղաճդութիւններէն (սինիր սարսմասը) որք
կրնան ակռաները վտանգի մէջ դնել։ Կարեւոր է
նաեւ տղաքները շատ չի սեղմել։

Եթէ որովայնի պնդութիւն ունենան և բաւական ծանր վիճակի մէջ գտնուին որուն բժշկի միջնորդութիւնը հարկ ըլլայ , պէտք է անմիջապէս քիչ մը մեղրով քանի մը գաւաթ խաշած գարիի ջուր խացնել անոնց : Կարեւոր է ծնողաց մինչեւ կատարեալ աճեցողութեան հասակին, բայց մասնաւորապէս եօթներրորդ տարուան ակռաներուն կազմութենէն առաջ իր հասակէն վեր բեռեր վերցնող տղան ինչպէս օրինակի համար , իրմէ պղտիկ տղաքներ վերցնելով զբօսնու այն ատեն սրտի անդարմանելի հիւանդութեանց կ'ենթարկուի , որոնց դարմանը կարելի չէ գտնալ :

«Կրթութիւն» . — Տղոց շտո մը կրթութիւններ ընել տալը՝ միշտ օգտակար է , բայց չի թողուլոր երկարատեւ վաղելներով կամ խաղերով իրենց ոյժը սսլառեն , ասի խիստ մշասակար է : Տղաքը ուշադրութեամբ դիտելով խիստ դիւրաւ կրնանք ճանչնալ յոդնութեան աստիճանը մարմնով կրթութեանց օգտակարութիւնը ո՞ւր կը վերջանայ և ո՞ւր կըսկի վտանգը :

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ ՊԱՏԱՆԵԿՈՒԹԵԱՆ . — Ասոնք նաեւ մանկութեան առողջապահական կանոնաց սկզբունքներուն պէս են , գործադրութիւնները միայն մէկ քանի կետերով կը տարբերին : Այն օրիորդները որք իրենց կատարեալ ընդարձակութեան տարիքին հասած են , պէտք է

որ թեթեւ զգեստներ հագնին առանց ձնշում մը
ընելու ո՛չ կրծքի և ո՛չ խսկ ստամոքսի վրայ :

Չատ մը կրծքի հիւանդութիւններ զորս շատ
ուշ կը տեսնենք, և որք շտտ անգամ օրիոր-
դաց թշուառութեան առիթ կ'ըլլան, ուրիշ բանէ
չեն ծագիր այլ միայն խիստ սեղմեալ ներկնա-
բաճկոններուն (corsets) կանխահաս գործածու-
թիւններէն :

«Լողացումն» . — Ամառ ատեն երբոր ջուրը
աղէկ բարեխառնութիւն մը ունի լողացումը՝ պա-
տանեաց համար աւելի առողջարար է, քան լուա-
ցարանի մը մէջ անշարժ պաղ ջուրով լուացուել-
ներու գործածութիւնը :

Լողացումը ամէն անհատից տարիքին և զօրու-
թեան համեմատ է՞ն քիչը մէկ քառորդէն նուազ
և է՞ն շատը կէս ժամէն եւել ըլլալու չ'է : Ամէն
տեղ ուր որ տեղական պարագաները կը ներեն .
տղայութեան ժամանակ լողացումը օրիորդաց գոնէ
առողջարար է քան թէ մանչերու համար :

«Մարմնամարզութիւն» . — Այս դարուս սկիզ-
բէն 'ի վեր մարմնամարզութեան կրթութիւնն
խիստ նորածեւութեան մը դարձած է, թէ՛ պա-
տանեաց և թէ՛ պատանուհեաց համար : Անոնք
ան ատեն օդտակար են երբոր իւրաքանչիւրի
կազմութեան համեմատ կ'ըլլան : Նաեւ այն
տղան շատ մը հսկողութեան հպատակ ըլլալու է :

Վասն զի բոլոր մարմնամարզութեան կրթութիւն։
Ներէն միշտ անոնք աւելի հրապուրիչ են տղոց՝
որոնք որ աւելի շատ պատճառ կրնան ըլլալ նու-
ցա իյնալուն կամ մէկ անդամին կոտրուելուն։
Այն ընտանիք որոնք որ վստահութիւն չ'ունին
կատարելապէս ճարպիկ վարժապետի մը քով խըր-
կելու, մարմնամարզութեան ամենալաւա գոյն
կրթութիւնքն հետեւեալներն են մէկ կողմանէ
հրացանի կրթութիւն, բայց սակայն գործա-
ծուած զէնքերը միշտ տղոց հասակին և զօրու-
թեան համեմատ ըլլան։ Պարելու գալով իբր կըր-
թութիւն կրնայ առողջարար համարուիլ, մի-
այն թէ չափը անցնելու չ'է, բայց դահլիճներու
մէջ եղող պարահանդէսներու համար ուր օդէ
զատ մարդիկ ուրիշ շատ մը բաներ ալ կը շնչեն
անոնք կրնան դեռահասներու աղետաբեր ըլլալ,
բացարձակապէս պէտք է զանոնք այս բանէս ար-
գիլել։ Այս կէտին վրայ երեւելի բժշկի մը կար-
ծիքը յիշելու որ ըլլամ կարծեմ թէ օդտակար պի-
տի համարուի։ Երբոր բազմամարդ պարահան-
դիսի մը մէջ ներկայ գտնուիմ այնպէս կը կարծեմ
թէ կմախներ են տեսածներս, որք կիրակի օր-
ուան զգեստներ հագած մեռելական պատ մը կը
ձեւացնեն։

«Գիւղի մէջ բնակութիւն» . — Բժիշկները շատ
անդամ փափկասուն տղաքները գեղ կը խրկեն,
երբ քաղաքներու ներքին օդը տնոնց ազդելու
բաւական կարողութիւն չունենան։ Օդի փոփո-

խութիւնը կրնայ ստուգիւ օգտակար ըլլալ : Մի-
այն թէ զգոյշ կինալու է այսինքն արևոյն մարը
մտնալէն ետքը դուրսը կենալէ , զի այն ատեն
գոլորշիները ցրտութենէ սեղմուելով , տեսակ մը
մթնոլորդային խոնաւութիւն կը պատճառեն .
որն որ վտանգաւոր կրնայ ըլլալ : Բայց պէտք է
դիտել որ առաւօտեան ցողը՝ երբէք սղարզին
(այազ) գէշ արդասիք յառաջ չի բերեր : Ասոր
գլխաւոր պատճառը այն է որ առաւօտեան ցողը
գոնէ հանգստացած չնչերական գործարաններուն
վրայ ազդէ , մինչդեռ պարզը ցերկն ՚ի բուն
յոգնած գործարաններուն վրայ կը յարձակի :

«Երաժշտութեան և ծխախոտի վտանգները» .
— Երիտասարդութեան դէալ ՚ի վերջին ժամա-
նակները մահացու հիւանդութիւններու միտում
ունեցող ամենէն փափուկ գործարանը թոքն է :

Շատ մը պատանիներ թէպէտ և բարեկազմ և
կատարեալ առողջապահական դրութեան մը տէր
են , բայց և այնպէս կրծախոտի ենթակայ կ'ըլլան
երկու բանի զեղծմամբ որոնցմէ շատ քիչ ընտա-
նիքներ կղդուշանան այսինքն «Երաժշտութիւն և
ծխախոտ» :

Երկարատեւ երդ մը և շատ մըն ալ հովային
գործիքները ինչպէս են եղերային փողը , եղջիւ-
րը , գլարինեթը , սրինգը ատնք սարսափելի կեր-
սլով չնչելու գործարանները կը յոգնեցնեն՝ այն
ատեն կեանքը մեծապէս խնամուելու կարօտ է :

Ըսել չենք ուզեր որ այդ բանը բոլորովին
արգիլուի, այլ այդ երաժշտական կրթութիւննե-
րը չափաւոր կերպով ըլլան, բայց այս մասին
փորձառու բժշկի մըն ալ խորհուրդ հարցնելու է:

Ծխախոտը որուն գործածութիւնը և նոյն իսկ
չափէ դուրս գործածութիւնը՝ դրեթէ անհնար ե-
զած է արգիլել պատանեաց, պէտք է որ բոլո-
րովին արգիլուի: Ծխախոտը տմեն հասակի հա-
մար ալ վլաստակոր գոյութիւն մ'է. տողջութեան
նոյնպէս ալ մտաւորական կարողութեան կատար-
եալ կրթութեան համտր, բայց իւր վնասակար ար-
գասիքը երիտասարդութեան ժամանակ աւելի շատ
և աւելի մեծ են քան թէ ամեն անհատից կա-
տարեալ ընդարձակութենէն ետքը:


«Քուն». — Ամեն օրուան յոդնութենէ պատ-
րաստեալ անդամներու զօրութիւնը նորոգելու հա-
մար, պէտք եղած քնոյ չափը տարիքի և կազմու-
թեան համեմատ կը փոխուի: Քնոյ պէտքը ամե-
նակարեւոր է պատանեկութեան համար քան
թէ չափահասութեան և ծերութեան հասնողներու
համտր: Այս նիւթիս վրայ ճշմարիտ առակ մը
քիչ մը սուաւելաբանութեամբ այսպէս կ'ըսէ.
•Երիտասարդ մը որ քուն չ'ունի՝ և ծեր մը որ
քուն ունի՝ երկուքն ալ մեւնելու նշաններ են»:

Սալերնի բժշկութեան դպրոցին պայմանները՝
չափահասներու համար քնոյ նախնական տևողու-



թիւնը եօթը ժամ որոշած են. պատանեաց համար, ասի խիստ քիչ է : ասոնց քնանալը միջին հաշուով գոնէ ութը ժամ ըլլալու է, իսկ եթէ օրուան մէջ մէկը արտաքոյ կարգի յոդնութիւններ կրած է, պէտք է որ տասը ժամ ըլլայ քնոյ տեւողութիւնը:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ ՉԱՓԱՀԱՍՈՒԹԵԱՆ. — Երբ մարդուս գործարանները կատարեալ ընդարձակութեան և իր բնական ոյժին կատարելութեան հասած են. իր անձին համար յատուկ բժիշկ մը կրնայ համարուիլ: Մասնաւորապէս սլէտք է ուշադիր ըլլալ հասկնալու համար թէ իւր կազմութիւնը ինչ բանի աւելի յօժարութիւն ունի և ան ատեն կարգ, կանոն ու ընտրութիւն մը դնէ այն կերակուրներուն զորս մինչեւ այն ժամանակ առանց տարբերելու կ'ուտէր: Չափահասութեան սկիզբէն մինչեւ ծերութեան սկիզբը՝ մարդս իր ամենէն մեծ գործունէութեան շրջանին մէջն է: Այն ատեն իր առողջապահութեան համար ըրած խնամքը՝ պարտք մ'է թէ՛ առ իւր անձ և թէ՛ առ այլս: Վասն զի մինչեւ որ այն վայրկեանը հասնի՝ ուր մարդս պարտի ալ երկարատեւ աշխատութիւններէն հանգիստ առնուլ ամէն անդամ որ և իցէ խնամոց պակսութեամբը հիւանդ իյնայ, և հետեւաբար գործելու անկարող. իր ընտանեաց և ընկերութեան ստուգապէս կրնայ վնասել: Մարդս եթէ իր պարտաւորութեանց արժէքը ճշտիւ որոշէ պէտք է որ ամենամեծ խնամք առնի թէ՛ իր և



թէ իւր որդւոցը կազմութիւնը հասկնալու և զտանք հսկելու որպէս զի իրենց առողջութեան վերաբերեալ քոլոր պայմանք կատարելապէս գործադրուին։ Եթէ իր ընկերական դիրքովը բաւական ընդարձակ աղդեցութիւն մ' ունենայ՝ իւր նմանեաց մեծ մասին վրա։ Օրինակի համար, եթէ մէկը շատ մը գործաւորներ ունեցող մեծ գործարանի մը գլխաւորն է։ ան ատեն իր իշխուլութեամբը անոնց ճանշցնել կը տայ առողջութեան կանոնները և զանոնք գործադրելու կերպերը։ ասի միայն կրնայ անոնց առողջութեան պահպանութեանը հաստատուն ապահովութիւն մը համարուիլ։

«Փրկարար արդաս՚րգք ժուժկալութեան» . — Ժուժկալ ըլլալը ոչ թէ միայն այս ինչ բանէ կամ այն ինչ կերակուրէ և ըմպելիքէ գոհ ըլլալ ըսել է, այլ մանաւանդ ճանչնալու է իւր ստամոքսին պէտքերը, զանոնք գոհ ընելու համար, սակայն երբէք չափը անցնելու չէ։ Այօպէս տկար և փափկասուն մարդ մը երբ այնպիսի պաշտօնի մը մէջ գտնուի ուր քիչ կրթութիւնք կրնան ըլլալ, եթէ ինքզինք անմարսողութեան տայ, մինչեւ անդամ առանց չափաղանց ուտելու, եթէ կէս չի գինիով ալ գինովսայ ժուժկալութեան դէմ գործած կ'ըլլայ։ Յաղթանդամ մարդ մը երբ օրն 'ի բուն տաժանելի տշխատութենէն ետքն ալ, փափկասուն մարդուն կերածին կրկնապատիկը ուտէ դարձեալ

անկէ աւելի ժուժկալ է, և իր ստամոքսը անկէ աւելի քիչ կը խառնակի:

Ժուժկալութիւն բառին իմաստը • պարզապէս յարաբերութիւն ունի. չափազանց և միանգամայն ամենեւին կամ քիչ ուտելու գաղափարին հետ կենաց սովորական ընթացքին մէջ շատ անգամ դըժուարին է. երբեմն կերակրոց ամենօրեայ կարգին չը դրժել: Այն մարդիկ որ մտքերնին դրած են գիրանալու պէտք է գիտնան որ անսովոր կերակրութ մը ուտելը կընայիրենց կաթուածի (aroplexie) (տամլայ) ճամբայ բանալ և հետեւաբար կենաց օրերն ալ վտանգի մէջ ձդել:

«Զանազան կերակուրներու յատկութիւնները. — Եուն ուրեք մարդէն կախում ունի իր կերակուրները ընտրելը այն առակը որ կ'ըսէ. սլատերազմին դէմ պատերազմ ճշմարիտ է մանաւանդ այն անվախճան պատերազմին համար զոր ամենքնիս ալ պարտաւոր ենք ընելու մեր բոլոր կենաց մէջ, ապրելու դժուարութեանց դէմ: Ճանապարհորդութիւնք. ծովային և ցամաքային բանակներու մէջ ծառայութիւնք. և ընկերական զանազան պաշտօններուն սլահանջմունքն մարդոց մեծ մասը կը ստիպեն իրենց կազմուածքին հակառակ կերակուրներ ուտելու: Ուստի ամեն մարդուն կամքը իրմէ կախում ունի կարելի եղածին չափ քիչ զնասվելուն հոգ ստանելու է: Ասոր համար հետեւեալ քանի մը սլատուերները կը տրուին անոնց որք մինչեւ որոշ-

Էալ կէտ մը իրենց կերակուրները ընտրելու դիւ-
րութիւնն ունին :

Կաթը՝ կերակրոց ամենակատարեալն է, այսին-
քըն միայն կաթ ուտելով մարդս կրնայ սնանիլ.
և երկար ատեն կրնայ առողջութիւնը պահպա-
նել : Հաւկիթը, միաը, որսի կենդանիք, հաւը .
մինակ ուտելով քիչ ժամանակուան մէջ տհաճու-
թեան և առողջութեան ծանր անկարգութեանց
պատճառ կ'ըլլան : Եթէ բանձարեղիններով, ըն-
դեղիններով և հասուն պտուղներով խառնուած-
ըլլան, կենդանեաց վերաբերեալ կերակուրները
խիստ յարմար են, մարդուս ոյժ + զօրութիւնն
և գործունէութիւն տալու համար, միայն բուսե-
ղիններով կըսնանին, ուրիշներէ աւելի հիւան-
դութեան ենթակայ չեն ըլլար, բայց իրենց բնա-
կան և բարոյական ոյժերնին կը կորսնցնեն :

Ամենէն աւելի գործածելի կերակուրները պէտք
է որ սննդարար և միանգամայն մարսողական ըլ-
լան, այսինքն կարելի եղածին չափ դիւրաւ մար-
սուին : Անդարար յատկութիւններու նայելով ա-
ռաջին կարգի սնունդը կաթնէ . ապա հսւկիթը,
մսավաճառի միսը, որսի կենդանիք, հաւերը, յետոյ
կըդան երկրորդ կարգիները ինչպէս են ծովու և
անուշ ջուրի ձկերը, չորրորդ կարգիններն են
թարմ բանձարեղիններ և պտուղներ :

Իսկ մարսողական յատկութիւններու նայելով
այդ միեւնոյն տեսակէ եղող սնունդները քիչ մը
կը տարբերին իրարմէ նախ կաթը, ետքը հսւկիթը.

հասուն պտուղները թարմ բանջարեղէնք , ձուկ ,
մսավաճառի միս , հաւեր , որսի կենդանիք , հաց
և վերջապէս չոր բանջարեղէնք :

Այս վերջինները թէեւ դժուարաւ կը մարառին ,
բայց իրենց սնուցիչ յատկութիւններովը հացէն ան-
միջապէս ետքը կը գան : Չոր բանջարեղէնները , մի-
այն ուժեղ ստամոքսներու յարմար կը գան . մանա-
ւանդ այն անձերու որոնք որ սովորաբար շատ
կը թութիւն կ'ընեն և որ իրենց պաշտօնին մէջ ծանր
հիւանդութիւններ կրելու հարկադրուած են :

Կերակուրները մինչեւ անգամ իւրաքանչիւրին
կազմութեան խիստ յարմար եղողներն ալ երբէք
խկապէս առողջութեան կանոններուն համաձայն
չեն . երբոր բաւական կերպով փոխուած չըլլան :
Ստամոքսը շուտով կը յոդնի ամէն օր միեւնոյն կե-
րակուրները միեւնոյն չափով ընդունելով : Ասոր
համար բանակի մէջ խաղաղութեան ժամանակ
սլարդ զինւորներէն «մէկ հինգերրորդէն» աւելի
մարդ կը մեռնի քան փոխ-պաշտօնատարներէն
որոնք՝ ամեն ատեն իրենց կերակուրները փոխո-
խելու դիւրութիւն ունին :

«Ըմպելիք» . — Եւրոպացի ազգերը իրենց ծա-
րաւը անցնելու համար , բաց ՚ի ջուրէն որն որ երկ-
րագնդիս բոլոր բնակիչներուն հասարակ ըմպե-
լիքնէ . կը դործածեն նաեւ դինի , դարեջուր
և մրգողի . որոնց վրա սկստքէ աւելցնել նաեւ
թէյի և սուրճի յաճախակի դործածութիւնը : Եր-

թոր ջուրը մաքուր է՝ խմելու համար խիստ աղեկ
է . միայն թէ գէշ համէ և գէշ հոտերէ զեղծ ըլ-
լայ , և աճառը անոր մէջը լուծուի առանց թանձր-
րանալու : Եռացեալ ըմպելիքները ինչպէս են գի-
նին , գարեջուրը և մրգողի կերակուրի ժամա-
նակ , եթէ ուտելիքներու հետ խառն առնուին
մարսողութիւնը կը դիւրացնեն : Ամեն ժամանակ
եթէ պարագան ներէ , առողջապահական նկատ-
մամբ . ըմպելիքները մինչեւ անդամ լաւագոյն
ջուրէն նախապատիւ համարվելու են : Բայց այս
եռացեալ ըմպելիքներուն նախապատվութիւնը .
իրենց աղէկ յատկութենէն կախում ունի :

Անոնք որ , միայն թթու գարեջուր , ապական-
եալ մրգողի կամ խառնեալ գինի կրնան գտնալ
աւելի աղէկ կ'ընեն , եթէ պարզ ջուր խմեն :

Բուն մրգողի կամ խնձորի և տանձի կամ տան-
ձեղենի օղի ըսուածը , երբ կերակուրէն զատ ուրիշ
ժամանակ մեծ քանակութեամբ առնուին՝ գինիի
նման արբեցողութեան պատճառ ըլլալէն զատ շատ
անդամ ջրգողութեան (hydropisie) (իսթիսքա) և
ծանր ջղային խանդարմանց ալ պատճառ կ'ըլլան :

Այն ամեն տեղ ուր ըմպելու համար բաւական
մաքուր ջուր կամ աղէկ յատկութիւն ունեցող
եռացեալ հեղուկներ գտնալը՝ դժուար է , թէյը
և սուրճը ջուրէն աւելի նախապատիւ կրնան հա-
մարուիլ : Հոլանտիոյ մէջ շատ անդամ թէյ և
սուրճ կը խմեն , երկիր մը ուր խմվելու յարմաք
ջուրը բոլոր բանմէն աւելի հազուադիւտ է :

թէյին գրգռիչ յատկութիւնները անոնց համար
 օգտակար են՝ որոնք որ ցուրտ երկիրներու մէջ
 կը ճանապարհորդեն: Ուրանիժէլ ծովապետը՝ Ռու-
 սիոյ տէրութեան կողմանէ ստանձնեց բեւեռային
 շրջանակի և հիւսիւսային բեւեռի միջի Սառուց-
 եալ ծովու ափանց պատկերը գծագրելու: Ան-
 ցուշտ չափազանց ցուրտին չի պիտի կրնային դի-
 մանալ և իւր բոլոր ընկերները պիտի ընկճուէ-
 ին եթէ թէյը չըլլար որն որ կը տաքցնէլ և կը
 կենդանացնէր իրենց ջլային դրութիւնը: այնու-
 պիսի օդի խառնուածի մը դէմ, որ սնդիկը ջեր-
 մաչափներու մէջ կը ստուցնէր: Խիստ կարեւոր է:
 կերակուրները եվելու և թէ խմելու համար դոր-
 ծածուած ջուրերուն առողջապահական յատկու-
 թիւններուն աղէկ ուշ դնելու: Երբոր ջուրերուն
 առողջաբանական նկատմամբ աղէկ յատկութիւն-
 ներ սլարունակելուն վրա կասկած ըլլուի: պէտք
 է մեղմ կրակի վրա երկու լիտր ջուր շոգիացնել
 խեցեղէն կամ հողէ վերնիճեալ ամանի մը մէջ:
 Երբ հեղուկին շոգիացումէն ետքը ամանին յա-
 տակը բան մը մնացած չըլլայ՝ այն ջուրերը ա-
 ղէկ են և ապահովութեամբ կրնան դործածուիլ:
 իսկ եթէ մնացորդ ըլլայ թէեւ խիստ քիչ, եթէ
 այդ ջուրերը սպիտակագոյն աւազ ունենան մէկդի-
 ընելու է, ասի ծծմբաթթուն է: Պէտք է նաեւ
 հեռանող առանց ոչ մէկ նախնական քննութիւն-
 ընելու այն ամէն գետի ջուրերէն որ մեծ քաղաք-
 ներու մէջէն կ'անցնին և կայաններէ հոսելով

առուակներուն կը տանին . իսկ եթէ մարդ ստիպուած ըլլայ զանոնք գործածելու այն ատեն գոնէ անդամ մը զտելու և այնուհետեւ գործածելու է :

«Բնակարան . . . — Բնակարանի ընտրութիւնը շատ անդամ բնակողին կամքէն կախում չ' ունենար : Երբ մարդ կուզէ ընտրել եթէ հիւսիսային գաւառի մը մէջ է տան դիրքը՝ հարաւի և հարաւային արեւմտքի մէջ տեղը բնակելու է : Իսկ եթէ հարաւային երկրի մը մէջ է . արեւելքի և հիւսիսի մէջ տեղը ըլլալու է : Մեծ քաղաքներու մէջ երբ մէկը բարձր դստիկոններու մէջ չի բնակիր, պէտք է նախապատիւ համարէ ընդարձակ և խիստ օդաւոր փողոցները . դետնայարկի և անձուկ փողոցներու մէջի բնակարանները ուր որ արեւու ճառագայթները խիստ քիչ անդամ կը փողփողին . ասոնց բոլորն ալ առողջապահութեամ հակառակ են : Երբոր բնակարանի մը պատերը որոնց ներքեւ ստիպուած ենք կենալու, այնպիսի վնասակար խոնաւութիւն մը ունին, որուն ներկայութեամբը կիմացուի, ներկեալ թղթերու գոյնը նետելով կը բնանք մինչեւ որոշեալ կէտ մը այս վնասակարութեան առաջքն առնուլ : Խոնաւ պատին վրա խոնաւապահ (hydrofuge) ծեփի մը դնելով, որուն վրա ան ատեն ներկեալ թուղթ մը կը փակցնենք որն որ ալ չ' աւրուիր : Ահաւասիկ խոնաւապահ ծեփի մը լաւագոյն կանոնը :

Մեղմ կրակի մը վրա մէկ լիոր խզը կրուեին հետ մէկոեղ լեցնելու է , 300 կրամ դեղին մումով տակաւ առ տակաւ ։ Հազարակրամ սպիտակագեղ (խստիւսլէն) խառնելէ ետքը , բոլորը մէկէն հինգ վեց վայրկեան եռացնելու է : Այս ծեփը քանի տաք է փակցնելու է : Երբոր առաջին խաւը կատարելապէս չորցած է երկրորդ մընալ այսպէս շարունակաբար :

« Զգեստ , ճերմակեղին , օդ կամ ոտքի ագանելիք » . — Ամարուան ատեն զով և թեթեւ , իսկ ճմերուան ատեն հաստ և տաք զգեստուց պատշաճութեան վրա խօսիլը անօդուտ է , զի ասոնց առողջապահական օգուտները ամեն մարդու ծանօթ է : Անոնք որ իրենց պաշտօնովը ստիպուած են ամեն ժամանակ դուրս ելլալու և անձրեւի հինցած հովանոցէ մը նախապատիւ համարելու են առածգական խիժով (լաստիկ) անթափանձելի եղած կերպասէ զգեստները . պէտք է որ անձրեւին ամբողջ սկսելուն սպասեն , այս զգեստը վրանին ծանրաբեռելու համար :

Անթափանձելի վերարկուները և մեկնոցները՝ առողջութեան համար շատ մը անյարմարութիւններէ զերծ են եթէ անոնք պահպանութեամբ գործածուին , ապա թէ ոչ այս աղանելիքներու խխտ երկայն գործածութիւնը կրնայ յանկարծակի ոլաղեր առնելու պատճառ ըլլալ որք խխտ վտանգաւոր են :

Ծենք խիաց կուտանք մասնաւորապէս անոնց⁴
որոնք որ զգեստի քիչ ստակ տալու վարժուած
են և պարզ բայց կոկիկ զգեստով դոհ կ'ըլլան
Միայն թէ կարենան ամառ ատեն ճերմակեղէն
և ձմեռն ալ լաւ մուճակներ ունենալ ոտքերնին :

Խիստ շուտ փոխուած ճերմակեղենք և հաս-
տատուն ոտքի աղանելիքները կարող են պահ-
պանել ցուրտ խոնաւութենէ , անհրաժեշտ կեր-
պով կարեւոր են առողջութեան պահպանութեան
համար :

«Տեղափոխութիւն» . — Քանի որ երկաթու-
ղիները և շոգենաւները հնարվեցան՝ հաղորդակ-
ցութեանց դիւրութիւնն ալ այնքան աւելցաւ ա-
մեն կարգի մարդոց համար : Նախնի դարե-
րու մէջ շատ անգամ կը պատահէր որ շատ մը
բնակիչներ մէկ երկիրէ ուրիշ երկիր կ'երթային
իրենց բնակութիւնը հաստատելու համար թէ՝
այն երկիրին հաւնելուն և թէ՝ իրենց դործերուն
կարեւորութեան համար :

Հարաւէն դէպէ՞ի հիւսիսային կողմը եղած տե-
ղափոխութիւնները առողջապահական վերաբերու-
թեանց ենթակայ են , կարելի եղածին չափ ամեն
ոք պարտաւոր է . ամարուան ատեն տաք երկրէ
մը քիչ մը ցուրտ երկիր չուելու և իւր բնակու-
թիւնը անդ հաստատելու : Օրինակի համար Գաղ-
ղիացի մը երբ ամառ ատեն 'ի Շուէտ կամ 'ի Ռու-
սիա կ'երթայ բնակութիւն հաստատելու համար .

ամեն պահուն սաստիկ ցուրտերը դեռ չի հասած, սէտք է աստիճանաբար սովորել և կարելի եղածին չափ ձմերան մէկ մասն ալ հոն տեղը անցնել Ասանկով խոյս տուած կ'ըլլայ յանկարծ տաքէ մը դէպ 'ի ցուրտ անցնելէ : Ասի միշտ վտանգաւոր է մինչ իսկ բարեկազմ անձանց համար :

Հիւսիսէն դէպ 'ի հարաւային կողմը եղած տեղափոխութիւնները՝ առողջապահական նկատմամբ գաղթականները խստիւ վտանգներու կ'ենթակայեն : Այն Գաղղիացին որ Եւրոպան կը թողու, հակարնակ գաւառներու մէջ բնակելու և կամ միայն Ավրիկիոյ հիւսիսային կողմը : Այս տեղերուն գաղթելու համար տարուան եղանակին նուազ տաքութեան ժամանակ պատրաստուելու է բարձրաւանդակը բնակելու . որն որ հեռու է ճահիճներէ , մօրացեալ ջուրերէ և զսասակար պատճառներէ , ուր միեւնոյն գաւառի բնակիչք շատ մը նեղութեանց ենթակայ են , իսկ ո՞րչափ անխուսափելի աղէտ մ'է Եւրոպացի ժողովուրդոց համար :

Մեր մոլորակին ամեն մէկ գաւառներուն բնակիչները՝ բազմատեսակ կղիմսային համեմատ շատ մը մասնաւոր հիւանդութեանց ենթակայ եղած են : Ասոնք այն գաւառներն են , որ հիւսիսային բեւեռին աւելի մօտ են և մարդկային սեռի առողջութեան և երկայնակեցութեան ներդաշնակութիւն մը կ'ընծայեն , բայց այս սառուցեալ գաւառներու մէջ կեանքը նուազ հաճելի է : Վասն զի

քնաթիւնը անդ ամսյի և մարդասեաց տեսարան
 մը կը ներկայացնէ . միայն անոնք ենթակայ են՝
 որոնք որ իրենց մանկութենէն 'ի վեր սյօ տեսա-
 կան սլսցմաններուն սովորած են . անոնց համար
 իբրեւ բարիք կրնայ նկատուիլ : Ամենացուրտ եր-
 կիրներու մէջ ուր որ մարդս կրնայ ասլրիլ , այն
 բնակչաց ունեցած հիւանդութիւնները ընդհան-
 րապէս բորբոքային բնաւորութիւն մը ունին նուազ-
 ծանը և նուազ յաճախակի են՝ քան զբարեխառն
 և տաք կղիմայս : Բոլոր հիւանդութիւնները ո-
 րոնցմով մարդկութիւնը կը վշտանայ՝ աւելի կամ
 նուազ տաստիկ են . ամեն տեղւոյն փրկարար կամ
 վսասակար պայմանից համեմատ : Բարեխառն գոտ-
 ոյ հիւսիսային սահմաններուն մօտ , հիւանդու-
 թիւնները վերոյիշեալ հիւսիսային կողմերուն պէս
 բորբոքային բնաւորութիւն մ'ունին : Հարաւային
 կղիմաններու տակ գտնուող բնակիչը ընդհանրա-
 սլէս ջղային դրութեան հիւանդութեանց ենթա-
 կոյ են ասոր համար ոկտք է միշտ զգոյշ կենալ :
 Խիստ տաք և միանդամայն խիստ խոնաւ կղիմա-
 ները բարեխառն կղիմաններու բնակչաց համար
 մահառիթ են : Հնդկառտանի մէջ Անգղիացւոց բա-
 նակը դիւրմբոնելի օրինակ մը կրնայ համարուիլ
 1819ին , բժշկական վիճակադրութիւնը կը հաս-
 տատէ որ . տասն և վեց հազար հոգիէ բաղկաց-
 եալ Եւրոպացի բանակի մը մէջ նոյն պահուն տա-
 սըն և չորս հազար չորս հարիւրը հիւանդ էին և
 միայն հազար վեց հարիւր հոգի կարուլ էին սլա-

տերազմի սլաշտոնին . շուտ մը գունդեր միայն
հիւանդու մարդիկ ունէին , անոնք նաեւս չարա-
չար վարուելով կարդին կը մտնային և այս գուն-
դերուն մէջ միայն տասն և չորս հոգի և մէկ սլաշ-
տօնատար կը գտնուէր . իսկ մնացորդները հիւան-
դանոցի մէջ էին : Այս Եւրոպացւոց մեռելոց թի-
ւը գրեթէ Ճավայի , Սումադրայի և Սօնտեան
Կղզիներուն հոլանտացի գտղթականաց թուրյն կը
հաւասարէր :

Ամեն ոք դիտէ որ շատ անգամ կղիմայի փո-
փոխութիւնը բժիշկներէ կը պատուիրուին անոնց՝
որոնք որ հնացեալ կրծքախտի հասած են : Անոնք
որ հիւսիսային կողմէն և Գաղղիոյ կեդրոնէն դէպ
'ի հարաւային կողմը դրկուած են . դժբաղդաբար
խխտ քիչ անգամ կը բժշկուին : Սպանիոյ մէջ ասոր
հակառակն է : կրծքախտ ունեցողները Հոլանտայ
կը զրկեն , այս ծովեղերեայ գաւառներու խոնաւ
կղիման շատ անգամ այս տեսակ հիւանդութիւն-
ները կը բժշկէ : Եթէ Հիւսիսային կողմը ծիւրա-
կան ախտ (phthisique) (վէրէմ) ունեցող մը ըլլայ՝
սփոփում . գտնալու համար դէպ 'ի Հարաւային
կողմը կամ Միջերկրական ծովու աշխանց կը գաղ-
թեցնեն . անոնք որ հարաւային գաւառներու մէջ
կը բնակին միեւնոյն ազդեցութիւնը կրնան զգալ
իրենց վիճակին բարւոքման համար նաեւ հիւ-
սիսային կղիմաներու տակ եղողներն , բարե-
խառն կղիմայի մը ծովեղերեայ գաւառաց բնա-
կիչները :

ՄԵԿ ՔԱՆԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒ ՅԱՏՈՒԿ ԱՌՈՂ
ԶՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ · — Արդի ընկերութեանց
մէջ , շատ մը մարդիկ այնպիսի պաշտօններու
յանձնառու եղած են , և կամ սլարագաները
ստիպած են ըլլալու , իբր այն թէ օգտակար պի-
սի ըլլան իրենց համար առանց ակնարկ մը ընե-
լու իրենց կազմութեան պահանջմանցը . յայտնի
կերպով տեսնուած է որ շատ մը ուժեղ և վայել-
չահասակ մարդիկ կօշկակարութեան կամ դերձա-
կի արուեստներուն (տէսթկեահ) վրա ըրած կըր-
թութիւններովը առողջութիւննին վատթարացու-
ցած են : Հոս մէջ կը բերենք թէ , եթէ անոնք
առաղձադործ կամ երկաթագործ ըլլային՝ երբէք
չի պիտի հիւընդնային : Չափահասութեան սկըզ-
բնաւորութնան ժամանակ , կարելի եղածին չափ-
ամեն ոք իր կազմութեան հետ վերաբերութիւն
ունեցող վիճակը ընտրելու է և ինքպինք այնպիսի
աշխատութեան մընուիրելու է որ իւր անհատական
կազմութեան հետ համաձայնութիւն մ'ունենայ :
Ասի առողջապահական սլայմաններուն առաջիննէ :

Գանք հիմա ստիպողական դրից ինչպէս են նա-
ւաստոյ կամ զինւորի մը վիճակները . երբոր օրէն-
քը սպարտք մը սեփիհականէ իրենց վրա , առող-
ջապահական լաւագոյն սլայմաններուն մէջ սլէտք
է ըստ կարելոյն զգուշութեամբ վարուիլ :

«Առողջապահութիւն նաւաստոյ» . — Նաւա-
ստի մը ծովու վրա երկու դլխաւոր թշնամի ունի .

մէկը օղին է , իսկ միւսը ծխախոտը . աւելորդ է յիշեցնել թէ , բոլորովին չի պիտի թմրին եթէ ինքզինքնին չըստիպեն զեղծանելու : Այն նաւաստին որ վերոյիշեալները չափաւոր կերպով կը գործածէ միւսներէն աւելի տկարութեան միտում չունենար և ալեկոծութեան ժամանակ ամենէն աւելի կրնայ աշխատիլ :

Ամեն ոք գիտէ որ Գուք երեւելի նաւագարը՝ անընդհատ երեք տարի նաւավարութիւն ընելով յիշանգղիա վերադարձաւ , երկու անգամ երկրիս շրջանը ընելով , իր նաւաստիներէն « միայն մէկ հոգի » կորսնցունելով : Ծովային պաշտօնը չէ որ նաւաստիներուն օրերը կը կարճեցնէ և կանխահաս հիւանդութեանց կը հասցնէ , այլ բարկ հեղուկներու զեղծումն է , որ զանոնք խիստ կանուխ կաթուածի ենթակայ կ'ընէ : Ծխախոտի չափազանց գործածութիւնը իրենց համար նուազ ձախողչ'է . անիկա կ'ուռեցնէ և կը թմրեցնէ բնական և բարոյական կարողութիւնները : Ասի կենաց մէջ օգուտ մը չ'ունի այլ նաւաստի մը տաղատուկ երազի մը մէջ կ'ընկղմէ և անգործութեան երկարատեւ ժամերուն մէջ կը ձանձրացնէ , և անգործունէութեան ժամերը կ'այլայլէ :

« Առողջասրահութիւն զինւորի » . — Անոնք որ օրինաց հրամանաւ ցամաքային բանակի մէջ դրօշակի ներքեւ կոչուած են , իրենց յարմար եղող գունդը չեն կընար ընտրել , ասոնք աւողջասր-

հական նկատմամբ նախապատիւ կը համարեն հեծե-
 լազօրութիւնը կամ ոմբաձգութիւնը։ Պատերազմի
 դաշտին վրա ասոնցմէ մեռնողներուն թիւը հետե-
 ւակազօրներուն կէս թիւէն նուազ է։ Զօրանոց-
 ներու մէջ հետեւակ զօրքերու թշնամին անգոր-
 ծութիւնն է, որ զանոնք բազմատեսակ անկարգու-
 թեանց մէջ կը ճգէ, և շատ անգամ ամբողջ ամիս-
 ներ հիւանդանոցի մէջ անցնել կը տայ։ Հեծե-
 լազօրը և ոմբաձիգը մէկ քանի բաներ ունին ընե-
 լու անիկա է որ կը հաստատէ նոցա և հետեւակ
 զօրքերու մէջ եղած մահու տարբերութիւնը։ Այս
 վերջիններուն առողջութեան պահպանութեան ա-
 ռողջապահական միջոցը «աշխատութիւնն» է։ Այս
 աշխատութիւնը կրնան ՚ի գործ դնել հասարակ
 գիւղականի մը պէս դաշտերուն մէջ աշխատելով։
 Իրենց համար ոչ մէկ բան առողջարար չի կրնայ
 ըլլալ, որչափ որ իրենց առողջութիւնը պահպա-
 նելու և իրենց դիրքը բարւոքելու համար։ Իրենց
 հրամանատարներէն շնորհուած ազատութեան ժա-
 մերը՝ թէ՛ ցամաքի վրա աշխատելու և թէ՛ փոք-
 րիկ պաշտօն մը վարելուն մէջ։ Եթէ առոնք բա-
 ւական ստակ դիղած են, պէտք է որ մերթ ընդ
 մերթ իրենց սննդեան փոփոխութեան համար
 վատնէին։ Բոլորովին չափազանցէն զգոյշ կենալու
 է, ասոնք առողջապահական լաւագոյն պայման-
 ներն են և որ յաղթանդամ կրնան համարուիլ դրո-
 շակաց ներքեւ կոչուած ատեննին։

Առողջապահութիւն գեղացի ժողովուրդոց, —
Գեղաբնակ ժողովուրդները իրենց ունեցած կալ-
վածներէն շատ օգուտ կը քաղեն ազատ օդի մէջ
քուն գործելով և աշխատելով որուն կը վայելեն
նաեւ շատ մը երկրագործներ : Այն վեստակար
պատճառները որ երկրագործներուն վրա կ'ազդեն,
գլխաւորաբար մաքրութեան և խնամոց պակա-
սութենէն է : Գետնայարկը գտնուող սենեակները
միւսներէն աւելի վեստակար են. Եթէ նախազգու-
շութիւն ըլլայ այն սենեակները իրենց հիմէն 30
կամ 40 հարիւրորդամեթրի մօտ վեր վերցնել, և
խողովակ մը յարմարցնել անձրեւի և տնական ջու-
րերու արագահոսման համար, և աղբի կոյտերը
բնակած սենեակէն խիստ հեռուն դնելու է, որպէս
զի իրենց բղխմամբը օդը չապականեն :

Այն վտանգներէն մէկը որ անդադար երկրա-
գործաց վրա կը ծանրաբեռի, իրենց առողջութեան
ոյժն է որուն վրա վստահ կ'ըլլան և այնպէս կը
համոզուին որ երբէք հիւանդ չեն՝ և երբէք ալ
չի պիտի ըլլան, բայց բազմաթիւ անխոհեմու-
թիւններ որոնք անպատուհաս կերպով չեն վեր-
ջանաը : Շատ անգամ մէկ կտմ երկու ժամ քնա-
նալէն է, հունձի ամենածանր աշխատութեան ժա-
մանակ խոնաւ հողի վրա պառկելով ան ատեն
մարդս տրամադրութիւն կ'ունենայ տենդի կամ
օդացաւութեան (rhumatism) (ԵԷԼ) ծերութենէն
յառաջ ալ իր պաշտօնէն կը զրկի: Շատ դժուարին
է առոր վրայ խոհեմութեամբ մսածելը, միայն

մտախոհ անձինք կրնան գուշակել . իսկ գեղարնակները երենց անհոգութեամբը ենթակայ կ'ըլլան այս հիւանդութեանց :

Խիստ քիչ անգամ զգուշութիւն կ'ըլլայ օդացաւէ խոյս տալու համար և այս պատճառաւ է որ ցուրտ խոնաւ և անհաստատ կղիմաներու տակ յաճախակի են, մինչեւ անգամ գեղարնակչաց մէջ, իրենց անանկ կը թուի թէ այս բանին երբէք տրամադիր չի պիտի ըլլան: Զինւորական բժշկութեան տարեգրութիւնները շատ մը հետեւացուցիչ դէպքերով լի են օդացաւութենէ պահպանուելու համար, միայն մեկ քանի դիւրին միջոցներ կան բայց շատ անգամ ասոնց վրա անհոգ կ'ըլլանք: Հազար ութը հարիւր ութնին Սպանիոյ պատերազմին ժամանակ Նարօլէօն Անոյ իշխանութեան ներքեւ գտնուող բանակ մը, «տապագին ամառուան», մէջ խիստ բարձր շղթալեռները անցած ժամանակ, հողմայոյզ մրրիկէ մը մղեալ ձիւնահարեցաւ: Գրեթէ քսան և չորս ժամէն ետքը, այս բանակին զինւորներէն կէսէն աւելին ոտքերէն մինչեւ գլուխնին մի և նոյն կողմերէն ցրտահարեալ էին, մարմնոյ այն մասերուն վրա՝ ուր որ սաստիկ հողմն ձիւնը կոծէր: Աւրիշ բանակ մ' ալ «ցրտագին ձմերան», ատեն միւնոյն օրը միւնոյն ճանապարհորդութիւնը ըրաւ ասուէ տախասներ և յարմար մեկնոցներ հագնելով այսմ պահուն միայն մէկ հողի օդացաւութեան հասաւ: Գեղարնակները խիստ ծանր անխոհեմութիւններ կ'ընեն. բայց շատ մը տաք և

հաստ զդեստներով ինքինքնին կը պահպանեն ցուրտին զգալի ճնշումէն զորս պէտք է միշտ հայթայթել :

Ուրիշ պատճառ մը որ երկրագործերու քով խիստ յաճախակի հիւանդութիւններ են խիստ քիչ խնամք կը տանին բարւոքելու համար , որչափ որ իրենց զօրութիւնը կը ներէ սննդական կանոնաց համեմատ . այս անհոգութեան արգասիքը խիստ զգալի է Արեւմտեան երկիրներու մէջ ուր հացը պատուական բան մ'է որ շատ անդամ կ'ուտեն և հոնտեղ սեաւ ալիւրով պան կամ ապուր կը շինեն , ասի գեղարնակչաց սննդեան խարիսխն է :

Սեաւ ալիւրը ինքնին ուրիշներէն աւելի անմարսողական է , բայց իրեն բնալրւծական բաղադրութեանը պատճառաւ հաց և պան շինելու յարմար չէ , վասն զի ասոնք եռացած չեն : Մարսողութեան դանդաղութիւնը բաւական է միայն հնացեալ հիւանդութեանց տրամադիր ըլլալու : Բայց սեաւ ալիւրը գործարաններուն վրա աղետալի կերպով մը կ'ազդէ : Այս պատճառ յառաջ եկած հիւանդութիւնները թեթեւ կերպով կ'անհետանան : Այն մոխրագոյն կեղեւը որ ցորենի վրա շրջապատուած է «սեաւ ցորեն» կ'անուանուի . Եթէ այս կեղեւը զատ առնելու ըլլանք ուրիշ բան չէ , այլ նոյն ինքն «թոյն» է «Երրոր Թարթարք , Բօլոնեացիք այս սեաւ ցորենի գործածութիւնը Եւրոպիոյ մէջ մտցուցին նէ՝ զանոնք մաղելը և անոնց կեղեւները մէկդի ընելը խմաց սուխն .

վասն զի նոցա վնասակար յատկութիւնները արդէն իրենց ծանօթ է։ Գաղղիոյ արեւմտեան կողմը սեաւ ցորենը աղէկ մը մաղուելէն ետքը ծախուեցաւ։ շատ մը հատի կեղեւներ ելաւ տեսակ մը ուռեցքով։ այս անկատար կերպով մաղացեալ ալիւրով սնանող մարդը ծանրաքայլ կ'ըլլայ։ Եթէ Բօլօնեացւոց գործածութիւնը ընդունինք և կարելի եղածին չափ գանոնք մաղելու խնամք տանինք՝ ան ատեն այս սեաւ ցորենի ալիւրը յարգի պիտի ըլլայ և ասկէց շինուած կերակրոց անյարմարութիւնները մեծաւ մասամբ պիտի ցրուին։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ ԶԴԱՅԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ ։ — Տեսանելեաց, Լսելեաց, Հոտոտելեաց և Ճաշակելեաց գործարանները յատուկ առողջապահական խնամքներ կը պահանջեն։ Արդարեւ այս զգայարանքներուն մէջէն Տեսանելեաց գործարանն է, որ ամենամեծ խնամոց կարուտ է։ ասի ամենահարկաւոր և միանդամայն մեր զգայարանաց ամենափափուկն է։

«Առողջապահութիւն Տեսանելեաց»։ — Բոլոր աչքերը մի և նոյն ոյժը չունին։ չափահաս մարդու մը տեսութիւնը մինչեւ մէկ կէտ մը կը հասնի և անդ կասի։ ան ատեն կրնայ հասկնալ իր տեսութեան զօրութիւնը կամ տկարութիւնը։ կարձութիւնը կամ երկայնութիւնը։ ըստ այնմ կը կարգադրէ իւր աչքերուն կարեւոր եղող խնամք-

ները : Ըստ ուամկական բանի մարդ մը աղբկ տեսութիւն ունի կ'ըսուի , Երբոր բաւական հեռուն գտնուող ամենափոքր առարկաները յստակապէս որոշէ . տեսութիւնը կարծէ կ'ըսուի , Երբ միայն մօտ եղողները տեսնայ , Երկայն կ'ըսուի Երբ միւնոյն բաները խիստ հեռուէն տեսնայ . տկար կ'ըսուի , Երբ նոյն իրերը տեսնալու համար աչքերը յոգնի որն օր կը վերջանայ կամ երբէք չի տեսնալով և կամ շփոթմամբ :

Տեսութեան կարճութիւնը և Երկայնութիւնը՝ շատ անդամ աչքի մասնաւոր գնտակին կազմութենէն կախում ունի : Այս պարագայիս մէջ սլակասութեան սաստկութեան համեմատ աստիճանաւոր ակնոցներու դիմելու է : Կարճատեսութիւնը(πγοριε) նոյնապէս նաեւ հեռատեսութիւնը(presbytisme) տեսակ մը գործարանին աւելի կամ նուազ ծուլութենէն յառաջ կըդայ , այն ծուլութեան ժամանակ դարձեալ շարժման մէջ է : Կարճատես մը իւր կարճատեսութիւնը նուազեցնելու համար ամեն օր քանի մը անդամ կրթութիւններ ընէ , ամենափոքր իրերը որոշեալ ժամանակին իւր աչքին մօտիկցնելով ուղղապէս հոն սեւեռէ . յետոյ կարդաւ հեռացնէ . մինչեւ այն հեռաւորութիւնը՝ ուր տեսութիւնը կը դադրի : Իսկոյն զգալի կերպով պիտի տեսնուի թէ այս հեռաւորութիւնը պիտի աւելնայ և իւր կարճատեսութիւնը պիտի դադրի : Հեռատեսութիւնը անկարողէ խիստ մօտ բաները տեսնալէ , ասի նաեւ կ'ուղ-

զումի վերոյիշեալ մեթոտը խոտորնակ կերպով գործադրելով։ Հեռուն դրուած իրերը հեռատես մը աղէկ կ'որոշէ յետոյ զանոնք տակաւ առ տակաւ կը մօտիկցնէ և մինչեւ այն կէտը կը հասցնէ ա՛լ անկէ ետքը չի կրնար տեսնել։ Ասանկով աւելի մօտը տեսնալու կարողութիւնը կը ստանայ։ Օրինակի համար ա՛լ անկէ ետքը չը ստիպուիր կարդալու համար ակնոցը իւր աչքերէն մէկ մեթը հեռու բռնելու։

Շատ մը ընտանեկան դեղերը կրնան տեսութեան տկարութիւնը նուազեցնել։ Գործածելու համար ամենադիւրինն է շուշան հովտացի (fleurs de bluet) և մեղրածուծը (mélilot) երեկոյին պէտք է պատրաստել։ Գիշեր ատեն պատուհանին քովը դնելու համար, որպէս զի կարելի եղածին չափ պաղի մինչեւ այն վայրկեանը ուր առաւօտեան արթնցած ժամանակը աչքերը լրւալէն ետքը գործածէ։ Այս լրւացրումն պէտք է որ օրը երեք անգամ տեղի ունենայ։ Այս պարագային մեր յուսացած արդիւնքը բոլորովին յառաջ չի պիտի բերէ, բայց և այնպէս այս աւշարակին գործածութիւնն ալ մեասակար չէ։ Կը գործածուի նաեւ միւնոյն անուամբ և միւնոյն գործածութեամբ ֆիօրավանդի ապրասամի անուշահոտութիւնը Գօլօնիոյ ջուրին կը հաւասարի, տեսութեան երակին գործունէութիւնը գրգռելով տեսութիւնը կ'ազդուրէ։ Այս ապրասամը կը գործածուի մէկ քանի կաթիլ ափին մէջ

թափելով բայց աչքին աւելի մօտիկցնելով. առաջապահի շոգիացումը ձեռքի տաքութենէն չորնալով անմիջապէս իւր զօրացուցիչ աղղեցութիւնը կը ներդործէ աչքի վրա :

Երբոր աչքին մէջ օտար մարմին մը մտած է, այս մարմինը դուրս հանելու համար, զանազան սլայմաններու դիմելու չէ, որոնք որ աչքի գնտակին բորբոքում կը պատճառեն. պէտք է անմիջապէս 'ի գործ ածել հետեւեալ միջոցը արտաքոյ կարգի պարզութեամբ, և որուն գործածութիւնը աղետալի չի պիտի ըլլայ: Առանց այս մարմինը դուրս հանելու որն որ արտեւանունքի և աչքի գնտակին մէջ տեղը կեցած է. կէս վայրկենի չափ ստորին արտեւանունքը վար բռնելու է: Այս միջոցիս կուտակեալ արտասուքը իսկոյն կը վաղէ երբոր արտեվանունքը վեր ելլայ՝ անմիջապէս օտար մարմինը ետեւէն կը քաշէ:

Շատ մը պաշտօններ կան որոնց կրթութեամբը տեսութիւնը շուտով կը մաշխ, շատ անգամ ասեղնազործարաններուն մէջ մատաղ տղաքներ կը բանեցնեն բարակ ասեղներ ծակելու համար. Եթէ միւնոյն գործի համար երկար ատեն աշխատցնեն երեք տարուան մէջ տեսութիւննին կը կորսնցունեն: Եթէ միայն տարի մը աշխատին, իրենց տեսութիւնը որ արդէն յոդնած է կրնան վերահաստատել Եթէ զիրենք ուրիշ տեսակ զբաղմանց տան: Նոյնպէս է նաեւ ձուլարաններու և ապակիի գործարաններուն մէջի գործաւորաց համար, ու

բոնք որ ստիպուած են իրենց աչքերը ջերուցեալ
մարմնոց վրա սեւեռելու : Եթէ մէկը այս տեսակ
աշխատութեան դիմանայ հուսկ յետոյ իւր տեսու-
թիւնը կը կորսնցունէ . առողջապահական միջոց
մը և բժշկական դարման մը չի կայ որ կարենան
ասոր առաջքը առնուլ : Այս պարագային նոյնպէս
նաեւ նախորդներու մէջ միայնիկ դեղը՝ աշխա-
տութիւնը այլայլելն է , անոնք որ տեսութիւնը
խիստ կը յոդնեցնեն պէտք է որ ուրիշ աշխատու-
թիւններով սթափեն :

«Առողջապահութիւն Լսելեաց» . — Թէպէտ և
լսողութեան դգայարանքը տեսութեան չափ կա-
րեւոր չէ , բայց և այնպէս առողջապահական զգու-
շութիւններուն անհոգ ըլլալու չէ , խլութեան և
ականջի ցաւերուն առաջքը առնելու է : Ասոնք
թէպէտ և վտանգաւոր չեն , բայց և այնպէս մար-
դուս ցաւ կը սլատմառեն : Ականջի ներքնակողմը
մաքրելը խիստ կարեւոր է անոնց՝ որոնք որ ըստ
ռամկական բանի կ'ըսեն թէ՝ լսողութիւնը ծանր
է . ասոր համար ամեն ոք խուլ ըլլալէ կ'երկնչի :
Այս բանին դարման տանելը աւելի կամ նուազ
անորոշ է , պէտք է ականջին մէջ օրը երկու կամ
երեք անգամ քանի մը կաթիլ անուշ նուշի իւղ
կաթեցնել որն որ մէկ քանի վայրկենի մէջ գզուած
(աթըլմըշ) բամսակի խթանով մը դուրս կը հանուի
դարձեալ կը դրուի , եթէ հարկը պահանջէ : Եթէ
լսողութիւնը խիստ յստակ և բաւական ալ զգալի

ըլլոյ այս միջոցը գործածելէն ետքը, որուն արդ
դիւնքն է ականջի աղտին հիւթը լուծել, եթէ
լողութեան ճամբաները չորնան և կարծրանան
անօգուտ է ուրիշ միջոցներու դիմելը :

Զղացաւութիւնները շատ անգամ անագորոյն են
շատ մը մարդոց, պէտք չէ ասիկա իրրեւ տեղա-
կան ցաւ դիտել, բնութեան ձգելու է առողջա-
պահական միջոցներու և ընտանեկան դեղերու
գործածութիւնը: Ականջի զղացաւութիւնները տե-
ղական ցաւի նշաններ չեն և խստիւ խանգարում
մը կը պատճառեն ջղային դրութեանց պաշտօն-
ներուն: այս խանգարումը միայն վարպետ բժշկի-
մը ճեռամբ կը դարմանուի ասի տնական բժշկու-
թենէն և առողջապահական խրատներէն դուրս
բան մ' է:

•Առողջապահութիւն Հոտոտելեաց: — Հոտո-
տելի զգայարանաց կարեւորութիւնը և պաշտօն-
ները երկրորդական կարգի են՝ եթէ տեսութեան
և լողութեան զգայարանքներուն հետ բաղդա-
տելու ըլլանք: Այս զգայարանքի գործարանը ման-
րախոյդ կերպով մաքուր ըլլալու է իր պաշտօնը
կատարելագործելու համար: Շատ մը բաներու մէջ
գլխաւորաբար անուշահոտութիւնները օդտակար
են զէշ հոտերու համոր, հասարակ գործածու-
թեան մէջ որուն մարդս շատ անգամ պէտք ունի.
շատ մը համբարային ուտեստներու որալիսութիւնը
հոտոտելեաց զգայարանքովը կ'որոշուին:

Անուշահոտներու և ընչախոտի զեղծումը հոտու-
թելեաց զգացողութիւնը կը նուազեցնեն և վեր-
ջապէս այս զգայարանքի գործածութիւնը կ'ոչնչա-
ցընեն : Մեր օրերուն անուշահոտ ջուրերը նախնի
ժամանակէն աւելի գործածական են . Երբոր բնա-
կարանը մը մէջ տհաճելի հոտ մը կայ զայն ցրուե-
լու համար կը գործածեն : Շատ անդամ տիկնայք
իրենց թաշկինակին վրա առատապէս Գօլոնիոց
ջուրը (eau de Cologne) վարդահիւթը , (essence de
roses) յամպարահիւթ կամ մշկահոտ (essence am-
brée ou musquée) ջուրեր կը թափեն , ասոնց բո-
լորն ալ կարդ մը մարդոց վնասակար են որոնք
որ խիստ փափուկ ջղային դրութիւն ունին : Ա-
ռողջապահական նկատմամբ այս ջուրերը աւելի
վնասակար են քան թէ օգտակար . միայն ան ա-
տեն կարեւոր են՝ երբ տհաճելի և վատառողջ հո-
տեր բուռի սենեկի մը մէջ որոնք որ սիրտ կը
վերցնեն և նողկանք կը պատճառեն :

•Առողջապահութիւն ձաշակելեաց . — Ձաշա-
կելի զգայարանքը մեղի անանկ կը թուի որ նուազ
կարեւորութիւն ունի , բայց ներքին կերպով ձա-
շակելեաց գործարաններուն կից կապերը մարսո-
ղութեան հետ կը միանան որն որ կ'անուանուի
խարիսխ (rivot) բնական էութեան , պէտք է գիտ-
նալ որ այս գործարանները առողջապահ խնամք-
ներու կարօտ են բարի վիճակի մը մէջ դտնուե-
լու համար :

Առաջին խնամքներէն մէկը՝ համեմաւոր կերտկուրներէ և տաք հեղուկներէ խոյս տալն է : Այս ապականող համեմները ընդհանրապէս պղպեղ և քացախն են որոնք ճաշակելի զգայարանաց փափկութիւնը կը կորսնցունեն , կը վթացնեն և միանգամայն ստամբուր կը յոդնեցնեն : Սաստիկ տաքութիւն ունեցող հեղուկներն ալ միւնոյն վտանգը յառաջ կը բերեն : Շատ մը անձինք բաւական տաք ապուրի կամ սուրճի տաքութիւնը չեն զգար . մինչդեռ իրենց լեզուն և քիմքը՝ եռացեալ հեղուկներուն շօշափման սովորած են , բայց իրենց ճաշակելեաց գործարաններուն զգացողութիւնը կը կորսնցունեն : Դիպուածական պատճառաւ , եթէ մէկը իր ստամբուր պարապ եղած ատեն գաւաթմը արդանակի ջուր . հնդկանուշ (chocolat) կամ սուրճ խմէ այս հեղուկներուն ստամբուխն ներքնակողմին հետ ըրած շօշափումը՝ յանկարծական մահ կը պատճառէ որուն օրինակները արդէն մեզ ծանօթ են :

Երբոր քիմքը , լեզուն կամ բերնի ներքնակողմը բոլոր անոնք որ ճաշակելեաց գործարաններ կը համարուին , եթէ ուռեցք մը և ցաւալի կարմրութիւն մը ունենան՝ տեղական բորբոքման և ստամբուխ հիւանդուտ վիճակն է : Այս ժամանակին պէտք է վարսկետ բժշկի մը դիմել : Բերնի ներքնակողմին տեղական ցաւը զգալի կերպով կսկսինք ուռեցեալ մասերուն վրա մեծկակ վրձին մը կամ փետրագրիչ մը վարդամեղքին (miel rosat) մէջ

Թաթխելով կը դործադրուի , որն որ բժշկի սլատուիրած դարմանէն անկախ է :

Երբոր լինտրները՝ բերնի ներքին ցաւերէն դեղնած և կակղացած են զանոնք վերահաստատելու համար , դործածուած լաւագոյն միջոցն է . առատու իրիկուն մշկաշաքարի (cachou) (ամպերլի շքէր) լուծմամբ լուալ , որն որ հետեւեալ կերպով կը պատրաստուի : Կէս դաւաթ եռացեալ ջուրի մէջ . երկու կրամ մշկաշաքար հալեցուր , և այս լուծումը մէկ կողմը դիր որսկէս զի պաղի կարելի եղածին չափ պաղ դործածելու հոգ տանելու է : Եթէ մեկը այս լուծումը բոլորովին կլէ երբէք ցաւ չի պատճառեր ասոր համար պէտք է որ լինտրներու հետ կէս վայրկենի չափ շօշափում ունենայ :

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ ԿՆՈՉ . — Առողջապահութեան ընդհանուր ցուցումները զորս համառօտ կերպով յիշեցինք կը ոլատկանին կանանց նոյնպէս նաեւ արանց . այս մասին պէտք է յաւելուլ այն պայմանները որոնք որ մասնաւորապէս կնկան յղութեան , մայրութեան վիճակին կը ոլատկանին . և կանանց բնութեան յատուկ եղող հիւանդութիւնները՝ բնութեան առողջապահական միջոցներովը առաջքը կ'առնուի :

Մայրութեան նոլատակը և պաշտօնը կնկան ամբողջ գոյութիւնն է . եթէ դեռ զաւակ չ'ունեցած հսկում ընէ՝ կէս մայր կը համարուի: Բարեկաղմ կին մը երբէք ամուլ չէ : Այն կիները

որոնց վրա որ ջղային կազմութիւնը կը տիրէ , և
ուրիշ տեսակ հիւանդութիւններէ զերծ են , սաւ
կայն բարեկազմ մարդու մը հետ ամուսնանալով
շատ մը տարի ետքը զաւակ չունենալուն կը ցա-
ւակցին : Ամլութիւնը դադրեցնելու համար , հան-
գիստ և խաղաղ քուն մը պէտք է , զոր կրնանք հրա-
պուրել մէկ կամ երկու դաւաթ հազարի (մարուլ)
սաստիկ աւշարակով , իրիկունը պառկած ատեն
սլաղ կերպով առնելով . պէտք է նաեւ խոյս տալ
բուրը այն բաներէն որոնք որ սաստիկ յուզմունք
կը պատճառեն : Երբոր այս միջոցը չի յաջողի ,
այն ջղոտ կինը որ մայր ըլլալ կը փափաքի , պէտք
է որ հինգ վեց օրէն ետքը հանգիստ առնու
այսինքն շաբաթը մէկ անդամ ժամերով ոտքի
շրջաքայութիւն ընէ , Այն յոդնութիւնը ծանր
քուն մը պիտի հայթայթէ իրեն և իւր ամլութեան
ալ վախճան պիտի տայ : Ընդ հակառակը , եթէ
նորատի և բարեկազմ կնկան մը ամլութիւնը եր-
կարի՝ աւշաւոր կազմութիւն մը և ջղային զգա-
ցողութիւն մը զօրացուցիչ և թեթեւ կերպով ալ
գրգռիչ սնունդ մը , եթէ Պուրկօնիոյ պատուա-
կան հին դինիով խառն առնէ և հանքային կա-
զերու ջուրերը կամ երկաթախառն (ferrugineux)
ջուրերը , մէկ քանի կտոր հնդկանուշի կաթին
հետ խառնելով խմելու ըլլայ՝ ամլութիւնը կը
դադրի :

Աւշաւոր կին մը պէտք է որ առողջապահական
կանոնաց հոգածակի ինչպէս որ վերը յիշեցինք

ախորժակի աճման դէմ պէտք է զդոյշ կենալ։
որն որ բնական հետեւութիւն մը համարուած է ,
քիչ մը ախորժակը պահելու է : Նատ մը կանայք
խստիւ պարարտնալով հսկայածեւ գիրութիւն մը
կ'ունենան զաւակաց մայր ըլլալու յուսով :

Երբոր այս յոյսը իրականալու մօտ է , մանա-
ւանդ որ անօգուտ տեղ երկնցած ըլլայ , այս բա-
րեկազմ կնկան բնակարանը քաղքի մէջ է , և որ
անլոյս և միանգամայն անձուկ փողոցի մը մէջ զե-
տեղուած և իւր բնակութիւնը գետնայարկի մէջ
հաստատուած է — իր բնական ոյժով և սննդա-
կան զօրութեամբը կրնայ այս վնասակար պատ-
ճառներուն դիմադրել : Երբոր յղութիւնը յայտ-
նուի պէտք է աճապտրանօք դեղ երթալ և մին-
չեւ մանկան ծնունդը հոն տեղը մնու : Եթէ իւր
դիրքին պահանջմունքները չեն ներեր այս պայ-
մանները կատարելու՝ ան ատեն իւր որդւոյն և
թէ իւր առողջութիւնը վտանգի մէջ չի դնելու
համար պէտք է ընդարձակ փողոցի մը կամ միջո-
ցաւոր հրապարակի մը վրա շինուած տան մը
բարձրայարկին խիստ օդաւոր սենեկի մը մէջ
բնակիլ : Յղի կնկան մը համար այս առող-
ջապահական ոլայմանը անհրաժեշտ կարեւոր է ,
նոյնպէս կարեւոր է նաեւ այն կնկան համար
որուն ամլութիւնը՝ ամուսնութեան տարիներէն
շատ մը ետքը դադրած է :

Ախն մը չի կայ որ չի դիտնայ թէ յղութեան ժա-
մանակ խիստ սեղմեալ ներքնարաճկոնով իր մէջը

սեղմելով որչա՛փ սխալանք կ'ընէ առ իւր անձն և թէ ծնանելու մանկան . պէտք է որ այս պահուն թեթեւ զգեստներ հադնի , ան ատեն երբէք ճնշում մը չի պիտի ազդէ իւր անձին վրա և այս առողջապահական պայմանը այնչափ ծանօթէ , որ շատ մը յղի կանայք ընդհանրապէս կը համաձայնին : Կարեւոր է նաեւ ծնունդէն ետքը իւր ծունկին երակները պինդ զանկասրաններով սեղմել : Շատ մը նորատի կանայք անդիտաբար յղութեան ժամանակ կը սեղմեն իրենց ծունկերը և ան ատեն տեղի կրտան սաստիկ արիւնահոսութեան (hémorragie) ուսկէց կը հետեւի վիժելն կամ սուտ ծնունդը :

Յղութեան ժամանակ սովորութիւնն ըրած կերակրոց կարգը և կանոնը փոխելու չէ , իրեն համար բարեոք է այնչափով գոհ ըլլալ եթէ իրենց յարմար դայ՝ ան ատենուան հաճոյքները յղի կնկան ախորժակին նուազութիւնը յառաջ կը բերեն : Պէտք չէ յղութեան սկզբնաւորութեան ժամանակ տեղի ունեցած նողկանքներուն դիմադրել , այլ մէկ քանի դաւաթ թմբիի ծաղկի կամ նորնջենիի տերեւներուն աւշարակովը յանդարտեցնել : Տենդարոյժի դինին (vin de quinquina) և ուրիշ շատ մը զօրացուցիչ դեղեր որոնք շատ անդամ կը գործածուին առանց բժշկի խորհուրդ հարցնելու , ասոնք աւելի մսասակար են քան թէ օդտակաբ , վասն զի որովայնի պնդութեան (constipation) (դասլզ) տեղի կրտան , երբոր այս դէսեր

յԱ կանանց քով երկարի խիստ վնասակար է :
Որովայնի պնդութեան ժամանակ սկսած է զգոյշ
կենալ բոլոր տեսակ լուծիչ (laxatif) կամ մաքրիչ
(purgatif) դեղերէ : Մերթ ընդ մերթ (ցորենոյ)
թեփին հետ կէս լուսցուելով և տարգալմը խող
առնելով, ասի անվեաս միջոց մ'է և արդիւնքէ ալ
հեռի չէ :

Բարեկաղմ կնկան մը քով կանխահաս կամսուտ
ծնունդները երկու յղութեան մէջ տեղի ունենան
և այս տեսակ դէսկրերը եթէ իրարու ետեւէ յաշ
ջորդեն՝ կրկնութեան ժամանակ կնկան երկիւղիք
սլատճառեն : Երբոր նոր յղութիւն մը տեղի ու
նենայ սկսած է օրէնքի տակ մոռնալ և կարելի ե-
ղածին չափ քիչ շարժում ընել : Եթէ իւր ընկե-
րական դիրքը ներէ՝ սկսած է որ ամբողջ օրուան
մեծ մասը, բազմոցի (canapé) կամ երկայն աթո-
ռի մը վրա անցնէ, առանց անկողին մը ունենալու
որպէս զի չի տաքցնէ . սկսած է նաեւ միշտ կար
կարելու դործերով զբաղիլ առանց շատ շարժում-
ներ ընելու և ոյժը վատնելու :

• Առողջապահական խնամք որդեծին կանանց :
— Մէկը չի կրնար կանանց անխոհեմ վստահու-
թիւնները արհամարհել : Իրենք նաեւս կազմու-
թեան և ոյժին համեմատ չեն կրնար ասլահովու-
թիւն ունենալ . երբոր փորձառու մանկաբարձը (ac-
couchateur) կամ մանկաբարձու հին (sage-femme)
տղան դեռ չի ծնած պատրաստ գոնուին չեն դիւ-

տեր թէ ինչ բան տեղի պիտի ունենայ , միայն
սկզբ է ցաւը յայտնուած ատեն կնկան շուրջը
դժուառող մայրերը օգնութեան համնին :

Կարծի տենդը որ մանկան ծնանելէ քսան և
չորս ժամէն ետքը կը յայտնուի տուանց ծանրու-
թիւնամը ունենալու իրեն ճգնաժամնէ , (crise)
ասոր համար առանց դեղմը ընելու սկզբ է թո-
ղուլ որ անցնի , բաւական է որ այս տենդը քանի
տեւէ մայրը բացարձակ տաքութեան մէջ ըլլայ ,
Երբոր այս տենդը կարծի սկզբ չէ որ մայրը մնու-
ցանէ իւր զաւակը , ան ատեն պարտ է հացի մի-
ջուկով (mie de pain) թանձրաթան (cataplasme)
(լաբա) դնել կուրծքերուն վրա և այս հացի միջու-
կըն ալ բարակ կերպով մոնրուած ըլլայ և անուշ
կաթի մէջ եփի այնուհետեւ երկու քողքի կտոր-
ներուն մէջ առնելով դործածուի այս թանձրա-
թաները յաճախակի նորոգելով կաթին հոսումը
կը հրապուրեն բայց բնականապէս մէկ քանի օր-
ուան մէջ կը կասի :

Երբոր կուրծքերը ցաւալի և կարծր են սկզբ
չէ բարեբարոյ կանանց (bonne femme) խօսքերուն
հետեւիլ նոցա տուած խրատները աւելի մսասա-
կար են , քան թէ օգտակար : Այս պալրադային
սկզբ է անմիջապէս բժշկի մը դիմել :

Ոչ ոք կարէ հպստատուն տեւողութիւն մը որո-
շել ծննդոց համար այսինքն ծնունդէն ետքը շատ
մը օրեր անկողնոյ ծառայել ֆարիզի մէջ գործա-
ռոր կահունց մէջ վերոյիշեալ տեւողութիւնը ընդ-

հանրապէս ինը օր է : Ասի նաեւս խիստ քիչ է : Մենք իմաց կը տանք այն կանանց որոնք որ իրենց դործին կարեւորութեան համար խիստ կանուխ ելլալ կուզեն, եթէ քիչ մը յապաղին ծանր հիւանդութեանց չեն ենթարկուիր :

Քանի մը մասնաւոր խրատներ կարծեմթէ օգտակար պիտի ըլլայ այն մայրերուն՝ որոնց կազմութիւնը և դիրքը կը ներէ անձամբ սնուցանելու իրենց զաւակը : Դրենց նկատմամբ առողջապահութեան ամենաիրական պայմանն է առօրեայ կերակրոց կարգը չի փոխել : պէտք է դիմադրել շատ անգամ սոյն սաստիկ ախորժակի՝ որ կաթընտութիւնը կը հրապուրէ : Այն կինը որ չափազանց կուտէ դիրութիւն ստանալու հարկադրուածէ, և ան ատեն սնունդը շարունակելու համար բաւական կաթ ունենալու կը դադրի :

Շատ անգամ կը պատահի որ ժուժկալ կին մը սեղանի վրայ պղտիկ գաւաթով մը միրգի (dessert) հետ խառն բան մը խմէ իրեն առողջութեանը վնաս մը չի տար, բայց երբոր մայր մը իւր զաւակը անձամբ սնուցանէ և այն պահուն գաւաթ մը հեղուկ ըմպէ, անմիջապէս ետքը իր կուրծքը տըղուն տայ, ան ատեն տղան հակում կ'ունենայ ջլաց ճղտումին և կրնայ մահուան տեղի տալ : Որչափ որ կաթնսովութիւնը տեւէ այս ողելի հեղուկները բացարձակ կերակրով մը կրնան թմրութիւն պատճառել : Եւ կուրծքը տալէն մէկքանի ժամյուռաջ ովէ ովէ թողուլ որ հոսի : Ինքզինք

արբեցողութեան մոլութեան տուող կանանց խը-
մած բարեկ հեղուկներու յաճախտակի գործածու-
թիւնը . զիրենք կստիպէ զաւակները ստնտուի
տալ ան ատեն բոլորը կը կորսնցունեն աս ալ ի-
րենց համար պատիժ մը կրնայ համարուիլ :

Մենք կը պատուիրենք այն մայրերուն որչափ
որ կաթնտվութիւնը տեւէ . խնամ տալու և հոկե-
լու իրենց անձին թէ՛ ջղաց ձգտման և թէ՛ ման-
կան ոստման ժամանակ որոնք որ իրենց կաթին
յատկութիւնները կը վատթարացնեն և իրենց
զաւակաց գոյութիւնը վոանդի մէջ կը ձգեն :

«Որովայնի ներքին թաղանթին դէմ ըլլալք նա-
խազգուշութիւններ . . . — Որովայնի սրածայր բոր-
բոքումը , թէպէտ և կրնայ մարդս զրգոել . բայց
ասի աւելի յաճախտակի և աւելի վտանգաւոր է
կանանց մէջ , իբրեւ հետեւութիւն մայրութեան,
ասիկա է որ բժիշկները ջերմ ծննդեան (լօհուսա-
լք հէ՛րարէթի) կ'անուանեն և ռամկօրէն ալյա-
ջորդութիւն ծննդեան կ'ըսուի : Առանց երեւոյ-
թական ծանրութեան , դիպուածական բախիւ-
նը՝ յղութեան վերջին օրերուն ծննդէն մէկ քա-
նի օր եռքը կրնայ տեղի տալ , որովայնի ներքին
թաղանթին , ասի ան ատեն կարեւոր է , երբ
ծնանելու մօտ անկումմը ընէ , և երբէք ցաւ մըն
ալ չըդգայ , որպէս զի օգտակար ժամանակի մը
մէջ մանկաբարձը կարենայ իւր չափերը առնուլ ,
Վասն զի ասիկա է որ շատ մը նորատի կանանց

աղետալի հիւանդութիւն մը կը սկառատոէ և և
կայծակահար արագութեան մը արշաւանքն է :
Այն կէտին , մէկ քանի ժամուան մէջ տեսական
անհանգստութիւն մը մահառիթ հիւանդութեան
կրնայ փոխուիլ Շատ մը կանայք որովայնի ներ-
քին թաղանթ ունեցող որդեծին կնկան շուրջը կը
պատեն և զայն կը խնամեն . Եթէ կարելի եղածին
չտի նախազգուշութիւն չ'ըլլայ՝ իր վիճակին ծան-
րութիւնը նուազեցնելու համար , ան ատեն մահ-
ուան սոսկումը կ'աւելնայ . իւր կացութիւնը վտան-
գի մէջ կը ձգէ և իւր առողջութեան ներդաշնա-
կութիւնը մեծաւ մասամբ կը կորսուի :

«Ուշ կամ Անադան յղութիւն» . — Բոլոր կար-
դի ընկերութեանց մէջ շատ մը կանայք դիրքի կամ
պատշաճութեան նկատմամբ . խիստ ուշ կ'ամուս-
նանսմ կամ երկարաւեւ այրութենէն (veuvage)
ետքը դարձեալ կ'ամուսնանան : Բնութեան հաս-
տատած ժամանակէն մէկ քանի տարի յառաջ
կազմութեան ճգնաժամն է , ուամկօրէն քննադա-
տական հասակ կամ կենաց դարձ կ'ըսուի : Եթէ
նախորդ տարիներուն մայր ըլլոյին անշուշտ կրնա-
յին երջանիկ ծնունդ մը ունենալ և բարեկազմ
տղու մը ծնունդ տալ . բայց ընդհակառակը տե-
ղի կ'ունենայ և սէտքէ որ միշտ անանկ ըլլայ .
առողջապահական նախազգուշութիւններու կամ
բժշկի խնամոց դիմելէ յառաջ : Այս նիւթիս վրա
կանանց խստիւ ուշադրութիւնը կը հրափրենք :

անոնք որ կը պատճառաբանեն քննադատական հասակին մօտ ամուսնանալու և ինքզինքնին անագան յղութեան մը կ'ենթակայեն, առանց հաւանական հետեւութիւնները նախատեսելու :

• Կենաց Դարձ . — Բարեկազմ կին մը, իր քննահատական հասակը, առանց վտանգի և առանց էական հիւանդութեան անցնելու համար, բաւական է միայն, մաքրութեան ընդհանուր խնամքները, ժուժկալութեան օրէնքը, և առողջապահութեան ընդհանուր սկզբունքներուն վրա եղած դիտողութիւնները ծրագրել. Ասի տեղի կ'ունենայ կարգ մը գործաւոր կանանց քով որոնք որ սովորական կենցաղավարութեան կերպը չեն փոխեր. և մասնաւոր զգուշութեանց ալ կարօտ չեն: Քանի որ զիրենք ապրեցնող աշխատութիւնը՝ չեն ընդմիջեր և իրենց կենաց Դարձին ալ առանց դիտողութիւն մը ընելու կ'անցնեն: Եթէ այսպէս չըլլայ այն կանանց մէջ որոնք որ հարուստ ընկերութեան կարգին կը վերաբերին՝ անխուսափելի ցաւոց կ'ենթարկուին, և այս վիճակին վիշտը՝ կրնայ իրենց առողջութիւնը այլայլել և աւելի եւս մաս հառիթ հիւանդութեանց առաջնորդել:

Այն անհանդստութիւնները՝ որոնցմով կինը հանապազ կը վշտանայ՝ աւելի կամ նուազ իր կենաց Դարձէն կախում ունին, զգալի կերպով իւր ախորժակը կը նուազեցնեն և յաճախակի դժուարամարսութիւն կը պատճառեն, այս պարագային

պէտք է աննդականութեան օրինաց հետեւիլ։
Մասնաւորապէս դժուարատմարս միսերը որսի և
խոզի են։ Քանի մարսողական պաշտօններու խանչ-
գարումը տեւէ՝ կինը պարտաւորէ իր կենաց Դար-
ձին ինքզինք բրինձով։ Թելահոյսով (vermicelle)
(շէհրիյէ), թարմընդեղեններով։ հաւու միսովսնու-
ցանել։ առնց բոլորէն նախապատիւ է գորշ միսը։

ՍՈՂՀԱՊԱՀՈՒԹԻՒՆ ԾԵՐԱԽԹԵԱՆ · — Բնա-
խօսները այլ և այլ կերպարանաց սկզբնաւորու-
թեան, տեւողութեան և վախճանին վրա համա-
ձայն չըլլալնուն, ամեն հասակի մէյ մէկ՝ անուն-
տուած են։ Այս մասին Տօպանթօն երեւելի բնա-
գետին բաժանումը՝ առհասարակ ընդունուած է։
բնախօսութեան և բժշկաբանութեան մէջ, և վեց
կարգի բաժնած է։ պէտք է դիտնալ։ 1. «Ման-
կութիւն», ծննդէն մինչեւ հասունութեան ժա-
մանակը։ 2. «Պատանեկութիւն», հասունութեան
ժամանակէն մինչեւ քսան տարու։ 3. «Երիտա-
սարդութիւն», քսանէն մինչեւ երեսուն տարու։
4. «Այրութեան հասակ», երեսունէն մինչեւ
քառսունը հինգ տարու։ 5. «Կենաց Դարձ», քառ-
սունըհինգէն մինչեւ վաթսուն հինգ տարու։ 6.
«Ծերութիւն», վաթսունը հինգէն մինչեւ ցմահ։
Այս բաժանումը շատ մը անձանց համար ուղիղ
չէ, մինչդեռ անոնք վաթսուն տարուան և կամ
յթրմէ առաջ ծերութեան կը հասնին։ Ումանք ալ
մարդկային կենաց ամբողջ տեւողութիւնը՝ երկուքի»

կը բաժնեն, որ է ժամանակ Աճման և Նուազման : Առաջինը՝ կ'իմացնէ, Մանկութիւնը, Պատանեկութիւնը և Երիտասարդութիւնը: Երկրորդը՝ կ'իմացնէ, Այբութեան հասակը, Կենաց Դարձը և Ծերութիւնը: Այս մասին չափահասութենէն սկսելով ամեն ոք կրնայ ճանչնալ մէկ տարեքէ դէպ 'ի միւս անցնելը, և իւր կանոնը անոր համեմատ կարգադրելը :

Ոչ ոք կարող է, ծերութեան սկզբնաւորութեան տարիքը ստուգապէս ցուցնել: Երբոր բնական զօրութեւնները իրենց բարձր աստիճանին հասնելին ետքը, նուազման առաջին նշանները երեւին՝ ան առեն բնախօսներուն հետ պէտք է ընդունիլ: Իրբեւ սկզբնաւորութիւն ծերութեան, քառասունէն մինչեւ քառասունը հինգ տարու ։ Շատ անգամ յայտնի կերպով կը տեսնուի որ խել մը անձանց ծերութիւնը յիսուն և վաթսուն տարուան մէջ կըսկսի. և ո՛վ որ իր կեանքը եղծած չէ վաթսուն տարուընէ յառաջ ծեր չըլլալու յոյսը կրնայ ունենալ :

Ծերութեան մէջ երեք չրջան կ'որոշուի և որոնց տեւողութիւնը անհատական կազմութեան համեմատ կը փոխուի, յատկապէս ծերութիւն ըսուածը Տկարութեան և Զառամութեան ժամանակն է: Եւթեան այս վերջին ժամանակին մարդս կրնայ իւր կերպարանքները առանց ժանր հիւանդութեանց անցնել: Իւր գործունեայ ժամանակին մէջ՝ որն որ չափահասութեան և ծերութեան մէջ

տնըն է . Ամեն ոք իր դիրքին և միջոցներուն հաս
մեմատ կրնայ առողջապահական պայմաններուն
համաձայնիլ :

Մերը պարտաւոր է իրեւ ճշմարտութիւն ըմ-
բռնել թէ՝ ծերութիւնը , բնապանական տեսու-
թեամբ տեսակ մը խափանում է , ասի շնչառու-
թեան և արեան շրջանին ծանրաշարժումէն և
ընդհանրասկս բոլոր երեւոյթական գործարան-
ներու պաշտօններէն նա մանսուանդ ստամոքսի
պաշտօնէն կախում ունի : Եթէ ծեր մը իր ստա-
մոքսին մէջ շատ մը տեսակ կերակուրներ լեցնէ
խստիւ յոդնելով զանոնք կրելու անկարող վի-
ճակի մէջ գտնուի՝ ինքզինք կանխահաս հիւանդու-
թեան վիճակին մէջ կը ձգէ : Այս մասին միայն
ժուժկալութեամբ կրնանք բազմատեսակ անկար-
դութիւններէ խոյս տալ : Ստիպողական անգոր-
ծութիւնը և կրից ըստութիւնը շատ անգամ ծերերը
որկրամոլութեան կը նախապատրաստեն : Եթէ ցա-
ւօք մարսելու ըլլան . ստամոքսի պաշտօններուն յա-
ճախակի խանդարումը՝ իրենց վերջին տորիները
տաժանելի կ'ընէ և օրերն ալ կը կարճեցնէ : Եթէ
բոլորը մէկանց մարսելու ըլլայ՝ շափազանց կերպով
գիրութիւն մը կստանայ , ասի նաեւս տեսակ մը
հիւանդութեան աղքիւրն է : Այս ծերութեան մէջ
ժուժկալութիւնը ամենակարեւոր է կենաց ուրիշ
օրերէն աւելի : Ասի առողջապահութեան առաջին
պայմանն է յորմէ ծերը անպատոհաս չի կրնար
ազատիլ :

Ծնրութեան անհանգստութեան պարագաներուն մէջ պէտք է երկու բանէ զգոյշ կենալ, մինդեղ խմելու միտում ունենալէ, խակ միւսը՝ 'ի հարկին տրուած դեղէն զզուելէ: Իր յատուկ անձին կապուող ծեր մը շատ անգամ երեւակայական հիւանդ է, մահուան սոսկումէն վտխնալուն համար նրբ սակաւ ցաւ մը զգայ կամ անանկ կարծէ թէ պիտի զգայ, ան ատեն տրամադիր կ'ըլլայ բոլոր խրատատուներու ունկնդիր ըլլալու, իր անձին վրա բոլոր տեսակ մինչեւ անգամ անպատեհ դեղերու փորձը կ'ընէ, բայց և այնպէս նոքա գէց արգասիքներ կը ներգործեն, Ըստ ռամկական բանի այսպէս կ'ըսուի, շատ մը ծերեր, բազմապիսի դեղեր խմելու մոլութեանց հակում ունենալով կեանքը երկնցնեմ ըսելով աւելի կարճնալուն պատճառ կ'ըլլան:

Ուրիշ կերսլով առնելով, այն որ իւր էութիւնը առանց հիւանդութեան անցուցած է, կամ խիստքիչ անգամ հիւընդցած է, և ժամանակին ալ աղէկ մը խնամուած ըլլայ, որ և իցէ անհանգստութեան մը տփամադիր չ'ըլլար, բայց երբ խնամոց մէջ պակասութիւն ցուցնէ ծանր հիւանդութիւն մը կը տիրէ իւր անձին վրա,

Աչ ոք կարող է ծերերուն հրամայել, ոչ թէ միսացն բարոյական տեսլեամբ, այլ նաեւ իրենց առողջութեան պահպանութեան համար իրական կէտերուն մէջ բայց և այնպէս պէտք չէ թողուլ որ իրենց մտաւորական կարողութիւննին

թմրեցնեն : Զղային դրութիւնը բնական կենաց
սկզբունքն է , ամեն պաշտօն իւր ձեռնարկու
թեամբը կը կժտարուի . մտծուորական կարողու
թեանց կրթութիւնը՝ ըլեզի գործունէութիւնը
կը պահպանէ : Այս պահուն ծերութիւնը շատ մը
հիւանդութիւններէ զերծ է և կրնայ իւր կեանքը
երկնցնել :

Այս առողջապահական օրէնքը ամեն տեսակ
ընկերական պայմաններով կը սյատկանի գեղայնոց՝
նոյնակէս նաև քաղաքաբնակչաց : Երբոր անդաւ
մալուծութիւնը մարդս անշարժութեան դատա-
պարտէ՝ ծերութեան նշան է . ան ատեն իր մտա-
ւորական գործունէութիւնը դադրելով կրնայ իւր
ընտանեկան գործերուն հետ զբաղվիլ ան պահուն
երկարատեւ իշխանութիւն մը մինչեւ իւր վերջին
օրերուն շատ մը ծառայութիւններ կը սեպհականէ :
Այս ալ պէտք է յիշել որ երբ ծեր մը լուսաւոր-
եալ ընկերութեան կարգին կը վերաբերի , ոչ մէկ
բան մը կրնայ գրադիտութենէ արդիլել : Նթէ
նորա ճաշակը ունի . ասի առողջապահութեան
սկզբունք մ' է և որուն գործագրութիւնը կրնայ
օգտակար համարուիլ : Արդարեւ շատ մը ծերեր
չեն կրնար մտաւորական կենաց կրթութիւնը մէկդի
թողուլ այսպիսիք աւելի համբերող կը համարուին :
Այս ժամանակին ծեր մը չի կրնար դիմադրել : Շատ
մը անհանգստութեանց առաջքը առնելու համար
պէտք է , առողջապահական լաւագոյն միջոցնե-
րու դիմել : պէտք է նաև ինքզինք չափազանց դի-

բութենէ պահպանել որն որ յաճախակի կը դանուի
խիստ գեր կազմութիւն ունեցող ծերերու մէջ :
Եթէ իրենց մոռաւորականութիւնը անդորժ թողուն
կամ բարոյականութիւննին յառաջուց դադրած
ըլլայ երեւոյթական պարարտութեան վիճակին կը
հասնին իրեն վերջին օրերը աւելի տաժանելի կ'ըլ-
լան , և մահուան կ'առաջնորդեն :

«Բնակարան» . — Բնակարանի մը ընտրութիւնը
ծերի մը համար խիստ մեծ կարեւորութիւն ունի,
գեղի մը մէջի բնակարանը քաղքէն աւելի յաջողէ
իր անձին համար , թէ՛ յանդարտութեան և թէ՛
օդին ամենամեծ մաքրութեան պատճառաւ : Ու-
րիշ հատու պատճառ մ' ալ կայ , եթէ իր գիրքը
ներէ պէտք է միշտ գեղի մէջ բնակիլ : Ծերը շատ
մը կրթութեան պէտք ունի , եթէ այս ճիշումը
կարենայ գործադրուիլ մասամբ իւիք կրթութեան
յոգնութիւնը չայլայլեր : Քաղքի մէջ հագուելու
կարեւորութիւնը և հաշարակաց շրջագայութենէն
հեռանալը խումբ մը ուրիշ պատճառներէ և դուրս
ելալէ մէկդի կենալը՝ շատ մը անկարգութեանց
առաջքը կ'առնէ , ասոր համար պէտք է միայն
պարտէղի մէջ շրջագայել : Իր երկարատեւ նստուկ
վիճակն է , որ իրեն երկիւղ կը պատճառէ պէտք է
առօրեայ սովորութեամբ այս վոանդը ուղղել :

Գիւղի նոյնպէս նաեւ քաղքի մէջ ծերի մը բնա-
կած սենեակը օդաւոր ըլլայ , և աւելի վերնա-
յացկը բնակի քան թէ գետնայացկը : Անոնք ոք

Ճերի մը վրա սիրային խնամքներ կը տանին, ոլորտաւոր են անհոգ չըլլալու և առօրեայ նստած սենեակը՝ զուարձալի և միանգամայն առողջ պահելու : Վասն զի յաճախակի և չափաւոր կրթութիւնը իւր միայնիկ պէտքն է, Ճեր մարդ մը իւր օրերը մեծաւ մասամբ սենեակի մէջ կ'անցնէ, և մէկ վայրկենի մէջ կրնայ այնպիսի տկարութիւն մը ունենալ՝ որ ամիսներով սենեկի մը մէջ փակեալ մնալուն պատճառ կ'ըլլայ :

«Զգեստ» . — Ամբողջ տարուան և մինչեւ անգամ գեղեցիկ եղանակի մէջ . Ճերի մը զգեստը՝ կենաց բոլոր տարիներէն աւելի տաք ըլլայ: Զմերուան մէջ Ճերի մը զգեստները պէտք է որ ընդարձակ և միանգամայն տաք ըլլան՝ առանց ծանր ըլլալու : Ամառ ատեն առանց խիստ տաք ըլլալու հաստ կերպասներէ շինուած ըլլան : Աւելի աղէկ է որ Ճեր մը թեթեւ կերպով տաքութիւն ունենայ քան թէ ինքզինք ցուրտէն վշտանալու վտանգին մէջ ձգէ : Աեծ խոհեմութեամբ պէտք է ձմերուան զգեստները թողուլ, քիչ մը հաստը հագնելու համար : Այն Ճերը որ մարմնոյն վրա թեթեւ ասուէ բաճկոն (flanelle) (Փանէլա) կը հագնի՝ չի կրնար ո՛չ մէջ եղանակի մէջ ձգել :

«Կանոն Աննդեան» . — Ծերի մը սնունդը պէտք է որ փոփոխական ըլլայ, որչափ որ իւր ընկերական պայմանները ներեն: Սովորական կանոն բաեց՝

այն է թէ . կենաց շրջանին մէջ որ տեսակ կերակուրը աւելի շատ կը գործածուի ըսելէ : Առողջասլահութեան այս պայմանը ստուգապէս ցուցնելու համար ֆրանշ—Գօնթէի (Գաղղիոյ հինգաւառի մը անունէ) նահանգի մը տարիքոր և գործաւոր մարդոց կարգին փորձելու է , ուր աննդեան խարիսխը , մարացորենի ալեւրին մէկ տեսակն է . Եթէ մեր դաւառին ծերերէն մէկը այն երկիրներու երթայ և այս տեսակ կերակուրներ ուտէ՝ անխուսափելի կերսլով հիւանդ կ'իյնայր Բոլոր առողջարար կերակուրները կրնան ծերերուն տրուիլ . միայն թէ մեծ քանակութեամբ չ'ըլլան՝ և աւելի իրենց յարմար ըլլան . այսինքն իրենց ստամոքսը մարսելու սովորած ըլլան : Կարեւոր է նաեւ ծերի մը առողջութեան պահպանութեան համար կերակրոց ժամերը որոշել անանկ որ մարսողութիւնը դեռ չի կատարած պէտք չէ ուրիշ կերակուր մ'ալ կուտակել ստամոքսի վրա և յերեկոյին կարելի եղածին չափ կանուխ ուտելու ջանալու է , որպէս զի պառկած ատեն մարսողութիւնը տեղաւորի :

Հին գինին իրականապէս օգտակար է , ինչպէս որ իբրեւ առակ կ'ըսուի «կաթ ծերոց» միայն թէ մէկէն 'ի մէկ անոր կապօւելու չէ , մրգովին և գարեջուրը շատ մը երկիրներու մէջ գինիի տեղ կը բռնեն առ հասարակ ծերերու համար առողջարար համարուած է , միայն թէ չափազանց խմելու չէ , ընդհակառակը օղին և բարկ հեղուկնեց

Քը բացարձակ կերպով թմրութիւն կը պատճառեն : Հնդկանուշը եթէ ընտիր տեսակէն է երբէք մնաս մը չի տար ընդհակառակը , թէյը և սուրճը զիրենք յօդացաւութեան (goutte) (վէճա) կը նախասլատրաստեն : Ասոնց գործածութիւնը միայն այն ծերերու համար ներելի է՝ որոնք որ այս հիւանդութենէ զերծ են . թէյի և սուրճի սովորական գործածութիւնը տաժանելի է , այս տեսակ թոյլտուութիւնները պէտք չէ զեղծմամբ ընդհանրացնել :

Երբոր ծեր մը յօդացաւութեան չառաջացած մարդս այս վիշտը զգայ՝ այս մասին յօդացաւութեան վիշտերը զգալի կերպով թեթեւցնելու համար մարդս կրնայ բժշկին սլատուէրէն դուրս միջոցի դիմել և կատարելապէս առաջքը առնուլ : Այս միջոցը աւելի զուարձալի և միանգամայն դիւրին է , և կը կայանայ օրը երկու կամ երեք անգամ պնակ մը ելագ ուտելու վրա . քանի այս եղանակը տեւէ այս պտուղը միշտ ուտելու է : Իսկ եթէ եղանակը անցնի աւշարակը խմելու է : Այնէ որ է հայր տնկաբանութեան և որուն հայրէնիքն է Շուէտ . առաջին անգամ հաստատեց այս ելագին յատկութիւնները . ինք անձամբ բժշկեցաւ յօդացաւութենէ այս ելագէն ըստ հաճոյից ուտելով : Փա՛ռք իւր խորհրդոց և օրինակին որոնցմով նոյն դաւառի ծերերը խիստ քիչ անգամ յօդացաւութեան կը հասնին :

Շուտ մը կերակուրներ կան որ ամեն հասակի

և ամեն մարդու վնասակար են, նա մանաւանդ ծերերուն ինչպէս են ձռւկը և միսը, որոնց վնասակարութիւնը՝ տարաբաղադրութեան սկզբնաւորութեամբ դտնուած է, և միշտ զգոյշ կենալու է ապականեալ միսերէ և թարմութիւնը կորսնցունող ձռւկերէ, ալէտք է որ ուտելու յարմար ըլլայ քան թէ վնասակար : Ասի դեռահաս մարդոց առանց ծանրութեան անցնական անմարսողութեան մը տեղի կը տայ և թեթեւ կերալով կ'անցնի : բայց ծերերը խիստ վտանգաւոր հիւանդութեանց կ'ենթակայեն :

Ընդհանրապէս շատ մը անցած միսերը և ապականեալ ձռւկերը մարդուս ճաշակելեաց գործարանին յօժարութիւն մը կը պատճառեն : Շատ մը որկրամու ծերեր այս տեսակ կերակուրները օդտակար կը համարեն այսպէս պատճառաբանելով այսինքն կէս ապականեալ (faisanalé) : Որսի եղանակներուն եթէ ծեր մը որսի միս ուտելու տրամադիր ըլլայ՝ իւր ստամոքսին բորբոքում կը պատճառէ, իւր վերջին օրերը տաժանելի կ'ընէ և իւր էութիւնը կը կարձեցնէ :

«Ծերերուն կեանքը երկնցնելու միջոցներ» . — Աշխարհիս վրա մերթ ընդ մերթ սյնպիսի ծեր մարդիկ յերեւան կ'ելլին՝ որ զէշ յուզմունքէ և հիւանդու վիճակէ զերծ են և քաղցրադիմօք ինքզինքնին ուրիշներուն հաճելի ցուցնելու ճամբաներն ալ գիտեն, ամեն հասակի մարդոց հետ ա-

X 65 X

նուշութեամբ կը վարուին և երիտասարդութեան
ալ երբէք չեն փափաքիր։ Ասի թէպէտ և բացա-
ռութիւն մ' է, բայց ամեն ոք կրնայ զայն իրէ
բեւ կանոն ընդունիլ, մանաւանդ այն ծերերը՝
որոնք որ իրենց կենաց բեռը դժուարաւ կը կրեն
Պէտք է յորդոր կարդալ այն ծերերուն՝ որոնք որ
՚ի զուր կը ցաւակցին իրենց անօգուտ եղող շատ
մը բաներու համար։ Այս ցաւերը և այս յիմարա-
կան յուզմունքները ծերերուն վերջին օրերը կը
թունաւորեն և զանոնք կը կարճեցնեն :

Երբոր մէկը՝ մարդկային գործարանաւորու-
թեան գլխաւոր սահմանները ուսանի՝ և իր հա-
սակը վատթարացնող պատճառները ստուգապէս
որոշէ՝ ան ատեն բարւոք պիտի մեռնի, այսինքն՝
իրականապէս բնութեան սահմանած ժամանակին։
Պիւֆօն երեւելի բնագէտը աճման տեւողութեան
համեմատ մարդկային երկայնակեցութեան խա-
րիսխը հաշւով հաստատեց։ Ասոնցմէ զատ մեր օրե-
րուն Մ. Ֆլուրանի դիտողութիւնները և փորձերը
հաւաստեցին թէ՝ առանց գլխաւոր դիպաց, առանց
կործանիչ պատճառանաց որոնք որ մեր մոլութե-
նէն, տկարութենէն, և անպատեհ գործերէն կը
հետեւին։ Եթէ ասոնցմէ խոյս տանք՝ մարդկային
կենաց նախնական տեւողութիւնը, կրնայ հարիւ-
բէն մինչեւ հարիւր քսան և հինգ տարի տեւել։

Մ. Ֆլուրան կ'ըսէ թէ, մարդկային կենաց
տեւողութիւնը՝ ո՛չ կղիմայէ, ո՛չ սնունդէ, ո՛չ
ցեղէ և ո՛չ իսկ արտաքին բաներէ կախում ունի։

այլ մեր գործարաններուն ներքին կազմութենէն» :

Մեր բոլոր յիշածներէն օգուտ քաղելէն զատ ժուժկալութեան և մտաւորական գործունէութեան գլխաւոր տարրները լսրոնելով դարձեալ մահու տեղի տայ՝ ան ատեն «կամք բնութեան» կ'անուանուի :

«Մ. Ֆլուրան կ'ըսէ թէ, մարդս նախ առողջութիւն կ'ուզէ, ապա երկայն կեանք մը . թէպէտ և այս երկու ստացուածքները կ'ուզէ, բայց պէտք է գիտնալ որ երկուքն ալ իրմէ կախում ունին : Միեւնոյն խմաստով Պիւֆօն սովորութիւն ըրածէր միշտ այսպէս ըսելու «Ծերութիւնը՝ նախադատողութիւն մ' է» :

Պէտք է որ գաղջ բաղանիքները տասնէն մինչեւ տասնեւհինդ վայրկեան տեւեն, և ճերմակեղեններն ալ յաճախակի փոխուին նաեւ մաքրութեան ալ հոգ տարուի, շատ մը անկարգութիւններէ խոյս տալու համար : Եթէ ծեր մը ասոնց բոլոր կատարելու փափաքի՝ պէտք է առողջապահութեան սկզբունքներէն չի շեղիլ : Երբ բաղանիքէն դուրս ելլէ՝ պէտք է կոնակը՝ թեւերուն ասդրներուն և ծունկերուն արտաքին մասերը՝ կակուղ վրձինով և կամ ասուի մը անուշախւղի ոգոյ կամ Գօլօնիոյ ջուրին մէջ թաթիւելով շփել : Այս շիումները երկու սեռի ծերերուն արտաշնչութիւնները կը դիւրացնեն և իրենց մորթերուն կակլութիւնը կը պահպանեն, ասոնք ծերերուն աւողջութեան համար մեծ օգուտներ ունին :

Այս կարեւորութիւնները իմաց կուտանք ա-
նոնց՝ որոնք որ իրենց կազմութեան ներածէն աւե-
լի երկար ատեն ապրիլ կ'ուզեն՝ իրենց թէ՛ մտա-
ւորականութեան և թէ՛ մարմնոյն անգործութեան
ժամանակ տկարութիւն ունենալ չեն ուզեր։ Այս
խրատը ո՛չ թէ միայն մտախոհ կարգերուն կը
պատկանի, որոնք որ իրենց չափահասութեան ժա-
մանակէն 'ի վեր սովորած են, այլ կը պատկանի
նաեւ ծեր գործաւորաց և երկրագործաց. այս-
պիսի գործածութիւնները զիրենք ուրախ կայտառ
և գործունեայ կ'ընէ և իրենց էութիւնը կ'երկնցնէ
մինչեւ այն վերջին վայրկեանը՝ ուր իր ծննդակա-
նութիւնը օգուտ կը քաղէ և իւր կեանքն ալ քաղցր
գոհունակութիւն մը կըզգայ բարիք ընելու համար։

ՔԱՆԻ ՄԸ ՏԵՍՍԿ ՑԱ.ԻԵՐ՝ ՈՐՈՆՔ ՀԻՒԱՆ-
ԴՈՒԹԻՒՆ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒԻԵՐ. — Շատ մը երկրոր-
դական ցաւեր կան՝ որոնց ո՛չ հիւանդութեան և
ո՛չ իսկ տկարութեան անուն կրնանք տալ. բայց
և այնպէս քիչ անյարմարութիւններ ալ չունին,
կարելի եղածին չափ անոնց առաջքը առնելու հոգ
տանելու է :

«Ոտքերու վրա Փապարածներ» (նասըր). — Ա-
նոնք որ ոտից փապարածներէն կը վշտանան դրեթէ՛
պարտաւոր են գանգատելու, խիստ լայն և կամ
խիստ նեղ ոտքի ամաններուն։ Երբոր ոտքի ամանը
աւելի լայն, և կարծր կաշիէ մը շինուած է՝

անկէց եղած շփումը՝ ոտքի մատերուն մորթին վրա
կ'ազդէ և փալարածներ յառաջ կը բերէ : Սա-
կայն այս վերաբերութեան տակ քիչ մը անյար-
մարութիւն կայ. աւելի աղէկ է քիչ մը նեղ հագ-
նիլ քան թէ լայն, ան ատեն ոտքերու վրա եղող
ճնշումը՝ հաւասար կերպավ կ'ազդէ : Ամեն ոք պար-
տաւոր է, իւր ոտքի ամանները խնամօք ընտրել
և ո՛չ թէ զարդի ձեւով որն որ մեր օրերուն նո-
րածեւութեան մէկ սկաճուճանքը եղած է . այլ կա-
րելի եղածին չափ ոտքերու յարմար ըլլան. ան ա-
տեն ոտքը չի կրնար իրեն յատուկ եղող ամանին
մէջ աստանդական շարժում ընել, և ո՛չ ալ սեղ-
մուիլ :

Երբոր մարդս ոտքի փալարածներէն վշտանա-
լով և ոտնաբոյժի ալ վստահ չըլլալով, եթէ ան-
ձամբ խաղացքի մօտ կտրէ՝ շատ մը անկարգու-
թեանց տեղի կը տայ, այսմ պահուն արիւնահու-
սութիւնը տեղի կ'ունենայ և որուն ալ այնպիսի
վէրք մը կը յաջորդէ, թէպէտ և առ երեւոյթս թե-
թեւ կ'երեւի, բայց կրնայ ծանր վէրքի մը տեղի
տալ: Բոլոր պարագաներու մէջ այս ոտքերու վրա
եղող վէրքերը դժուարաւ կը բժշկուին, վասն զի
մարդս քայլած ժամանակ իւր ամբողջ մարմնոյն
ծանրութիւնը կրողը՝ «Ոտքն» է, եթէ ասի ողջ է՝
մարմնոյն միւս բոլոր մասերը բացարձակ հանդըս-
տութեան մէջ կ'ըլլայ:

Ոտքերու փալարածներուն բժշկութեան հա-
մար հնարուած բազմատեսակ դեղերը՝ միայն զա-

նոնք սուզ ծախողներու համար օգուտ ունին .
ընտանեկան դեղ մը կայ որ կրնայ փապարած-
ներու դիմադրել , որն որ կը գործածուի անտառ-
ներու մէջ բուսնող շուշան հովտացի տերեւները
քացախին մէջ թաթխելով : Այս միջոցը տարուան
բոլոր եղանակին մէջ գործածելի է : Յերեկոյին
պէտք է այս տերեւները քացախին մէջէն հանելով
թեթեւ կերպով քամել՝ և փապարածէ վշացող
ոտքի մատերուն վրա փակցնել : Այս դեղը կրնայ
նաեւ գիշեր ատեն ալ պահպանուիլ երկու կտոր
կտաւի մէջ առնելով : Այս քացախեալ շուշան հով-
տացի տերեւները շաբաթ մը անընդհատ ամեն
իրիկուն նորոգուելու են : Եթէ այս դեղը արդ-
իւնք մը յառաջ չի բերէ՝ ցաւ ալ չի պատճառեր :

• Ելունդն • (սիյիլ) . — Ելունդները ձեռքի վրա
տեսակ մը փապարածներ են , անոնք թէպէտ և
ցաւ չեն պատճառեր , բայց և այնպէս տեսու-
թեան տհաճելի և միանգամայն անպատեհ բա-
ներ են՝ գեղաբնակները , Ելունդներու վրա հող-
մափայտ (chéridoine) • գըլանկըճ օթու • կը քամեն .
Այս հիւթը դեղին և փոթոթահամ (քէքրէ) է ,
պէտք է թողուլոր Ելունդին վրա չորնայ մինչեւ
որ անկումը յայտնուի , շատ անգամալ ասի չի
յաջողիր : Մարդս ապահով կերպով կրնայ իւր
Ելունդները մէկդի ընել , պղոտիկ ապակիէ խողո-
վակ մը ծծմբաթթուին կամ սաստիկ ջուրին (a-
cide sulfurique ou acide nitrique) մէջ թաթխելով

բայց այս միջոցը աւելի կամ նուազ վտանգաւոր է : Վասն զի եթէ այս թթու աղը՝ ելունդինքով եղող մորթերուն վրա տարածուի՝ ցաւալի վէրք մը կը ձգէ և դժուարաւ կը բժշկի: Եթէ մէ կը այս ելունդներէ ազատիլ ուզէ . ոտքի փապարածներուն վրա յիշուած սլայմանին համեմուտ պէտք է ամենամեծ զգուշութեամբ կտրել և անկէ ետքն ալ վիրաբոյժի մը դժոխաքարը (pierre infernale) դիցնել տալու է : Այս միջոցները ճշմարիտ արդիւնքներ յառաջ կը բերեն , և ուր տեղ որ ելունդները ծնած են՝ կը բնաջնջեն :

«Պատառուած» . — Ոչ ոք անփոյթ ըլլալու է պատառուածի սկզբնաւորութենէն 'ի վեր խնամք տանելու : Ասի տեղի կ'ունենայ ձեռքերու և ստընտուներու պտկունքին վրա , այս ցաւը աւելի վշտագին է , քան թէ վտանգաւոր . երբոր մորթը ճեղքուելու սկսի՝ առտու իրիկուն պէտք է վարունգի իւղով օծել: Երբոր այս պատառուածի յառաջադիմութիւնը՝ այդ իւղով կտսեցնելը անհնար է՝ ան ատեն սկսելու է անուշ կաթով և հացի միջուկով թանձրաթան մը շինել և երկու կտաւներու մէջ առնելով գործածել . սահի թէպէտ և պատառուածը խիստ ցաւալի կ'ընէ , բայց և այնպէս պէտք չէ կաթնտուութիւնը շարունակել: Այս պարագային արուեստական պտկունքներու դիմելու է այսինքն՝ ստուման գործածել մինչեւ այն ժամանակը , որ ատեն որ պատառուածը մումի սպեղա-

Նիէ (cérat) (պալմոմը մէհլէմի) սպիանայ, մինչ
դեռ յառաջուց դրուած թանձրաթանը՝ կուրծքին
բորբոքումը դադրեցուցած է :

«Ցրտահարութիւն» (մայասիլ). — Ցրտահարու-
թիւնները ամեն հասակի մարդոց թէ՛ ոտքերուն-
և թէ՛ ձեռքերուն վրա կրնայ երեւնալ, մանկունք
և պատանիք անոր աւելի ենթակայ են՝ քան թէ՛
չափահաս մարդիկ, պէտք է աստ յիշել նորա-
գլխաւոր պատճառը: Ցրտահարութիւնը միայն մէկ
պատճառ ունի որ է մարդուս ոտքերը և ձեռքերը
պաղ առնելը, երբոր դուրս ելլանք: Բայց շատ
անգամ տղաքներ և պատանիներ մինչեւ անգամ
տան մէջ ցրտահարութեան միտում կ'ունենան
ըաւական է որ ոտքերը և ձեռքերը քիչ մը պա-
ղած ըլլան: Չափահաս մարդիկ շատ անգամ կրա-
կարանի քով նստելով տաքնալու մտօք ինքզինքնին
ցրտահարութեան կ'ենթակայեն: Եթէ տաքնալէ
հեռու կենան՝ ցրտահարութիւն չի պիտի ունենան:
Տան մը մէջ ուր այս սովորութիւնը չի կայ՝ ամեն
ոք թէ՛ մեծ և թէ՛ փոքր կրնայ այս ցրտահարու-
թենէ զերծ մնալ սակաւիկ մի ձեռքերը և ոտքերը
տաք պահելով: Երբոր ցրտահարութիւնները քիչ
մը կարմիր և ցաւալի ուռեցքով մը յայտնուին՝
կրնանք մէկ քանի օրուան մէջ բնաջինջ ընել ու-
ռեցած մասերը՝ բրգաձեւ կճնիկ կեղեւին տաք
չուրին մէջ ընկղմելով: Երբոր մորթը կակլացած
է, այն ուռեցքը տուլտի (ցումասնե) (կիւլ խաւ-

թէմ) արմատին ջուրովը լուալ, ասոնք լմննալէն,
ետքը մածուցիկ թուղթը (եաքը քեաղըտը) փակ-
ցընելու է : Այս միջոցները ցրտահարութիւնները
կ'ըսպիացնեն, բայց քիչ ժամանակուան մէջ դար-
ձեալյերեւան կ'ելլեն՝ եթէ այս տղաքները և պա-
տանիները ցրտավայրը շրջին :

• Թմբրութիւն . . — Անդամոց լուծման ցաւալի
զգացումը՝ որ ամեն անհատ թմբրութեան ան-
ուամբ կ'իմանայ՝ միայն մէկ կամ երկու օրուան
հանգիստը կրնայ անոր վերջ տալ : Այս ժամա-
նակին պէտք է փութանակի առաջքը առնուլ,
առտու իրիկուն մէկ կամ երկու գաւաթ թեթեւ
կերպով թէյխմելով կամ պղպեղացեալ անանուխի
աւշարակը առնելով . ասոնցմէ զատ կրնանք գոր-
ծածել նաեւ թաւ զոսլայ (ատա շայը) կամ թու-
րինջախոտ (օղուլօթու): Ասոնց բոլորն ալ սովորա-
կանէն նուազ ուտելու է : Բայց պէտք է գիտ-
նալ որ ո՛չ թէ միայն չափազանց յոգնութիւնները
թմբրութիւն կը պատճառեն, այլ շատ անգամ յան-
կարծական բարկութիւններէ յառաջ եկած սաստիկ
ջերմն ալ թմբրութիւն կը պատճառէ : Ասոր ա-
ռաջքը առնելու համար ամենալաւագոյն միջոցը՝
քսան և հինգէն մինչեւ երեսուն վայրկեան քաղջ
բաղնիքի մէջ լուացուիլն է : Բաղանիքէն ելլալէն
ետքը պէտք է մէկ կամ երկու ժամ անկողնոյ մէջ
պառկիլ և վերոյիշեալ աւշարակներէն մէկ կամ եր-
կու գաւաթ խմելով արտաշնչութիւնը հրապուրել

Եթէ մէկ քանի տեսակ ընտանեկան դեղերով
այս թմբրութեանց առաջքը առնելու անկարող
ըլլանք՝ ան ատեն իրրեւ ծանր հիւանդութիւն
վարպետ բժիշկի մը դիմելու է :

•Մատնաշուրթն (տոլեմա) . . — Բժշկական ար-
ուեստը մատնաշուրթի նման մասնաւոր հիւան-
դութեանց կարգին չի դասաւորուիր, բայց և այն-
պէս դարձող կամ պատահող ցաւ կ'անուանուի .
վասն զի շատ անգամ ծանօթ պատճառաւ մը չի
յայտնուիր : Այսու ամենայնիւ մինչեւ որոշեալ
կէտ մը : ցաւալի և միանդամայն վտանգաւոր է .
վասն զի կրնայ մատի մը միայն մէկ մասը կորսըն-
ցունել և անոր հետ մէկտեղ բոլոր կեանքը խե-
ղանդամ ձգել : Չորեքաղեան քնարի (violon) «քէ-
ման» արուեստաւորները՝ մատնաշրթեան ցաւալի
հիւանդութեանց շարունակութեամբը մատերուն
ծայրը կը կորսնցունեն : Երբոր մատնաշրթեան
ցաւը զգացուի՝ պէտք է անմիջապէս ընտանեկան
դեղերու դիմել : Երբոր այս ցաւը յառաջացած
է, այս մատը պէտք է հետեւեալ պայմանաւ ծխա-
հարել թերթ մը ծծիչ քարտէսը (papier gris) իւր
երկայնութեան վրա ոլորելով մէկ ծայրէն բունկ-
ցնելու է . իսկ միւս ծայրէն բուրած մուխին ցա-
ւալի մատը բռնելու և այս դործողութիւնը օրը
երեք անգամ կրկնելու է, առաւօտեան, միջօ-
րէին և յերեկոյին, առ հասարակ այս միջոցը՝ մեր
փափակած արդիւնքը յառաջ կը բերէ, և քսանը

չորս կամ երեսուն ժամուան մէջ մատնաշրթեան
յառաջադիմութիւնը կը կասեցնէ : Այս միջոցը
աւելի արագ և աւելի յայտնի է : Յետոյ այս մատ-
նաշուրթէն սպառնացած մատը՝ սառի մէջ ընկըշ-
մելու է : Եթէ այս միջոցով մատնաշուրթին ա-
ռաջքը առնելու ըլլանք՝ բարւոք է : ապա թէ ո՛չ,
զայն դարմանելու և բոլորովին անհետացնելու
համար բժշկի մը դիմելու է :

«Նիհարութեան յաղթելու միջոցներ» . — Կարգ
մը մարդիկ կան , որ կազմութեամբ նիհար են ,
ասոնք եթէ իրենց նախնական վիճակին մէջ կե-
նալու ըլլան՝ երբէ՛ք հոգ չեն տանիր գիրանալու
համար , բայց այլև այլ կարգի կանանց մէջ այն-
ոլէս չէ , վասն զի անոնք նիհար մնալնուն կը ցա-
ւակցին ասոր համար գիրութիւն ստանալու խնամք
կը տանին : Առ հասարակ կարծուածին պէս գի-
րանալը՝ չափազանց ուտելու վրա չի կայանար ,
Մարդս շատ անդամ իր ստամոքսին վրա խառն
կերակուրներ կուտակելով չի կրնար պարարտնալ
և ան ատեն ինքզինք անմարսողութեան կը տայ ,
իբր տյն թէ գիրութիւն պիտի ստանայ այս կեր-
պով բան մ'ալ չի կրնար շահիլ : Ամեն բանէ յա-
ռաջ պէտք է նիհարութեան պատճառները մի առ
մի թուել : Երբոր կին մը ամենայն կերպիւ հան-
գիստ է , բայց իր կենաց Դարձէն ետքը կրնայ
նիհար մնալ և իւր նիհարութիւնն ալ աւելի կամ
նուազ իրեն բնական կազմութենէն կախում ունի»

այսմ պահուն դժուարաւ կը դարմանուի, պէտք է
զգոյշ կենալ այն խնայողութիւններէն զորս բնու-
թիւնը իրեն խիստ ուշ կ'ընծայէ : Այս ինչ պատ-
րաստութեամբ առանց յոյսը իրականալու գիրու-
թիւն ստանան՝ առ երեսս ծանր անմարսողութիւն
մը պատճառելով ստամոքսի հնացեալ ախտին ալ
տեղի կը տան : Գիրութիւնը հրապուրելու միջոց-
ները հետեւեալներն են : Հանգիստը՝ անկողնոյ մէջ
երկարատեւ քնանալը՝ գարեջուրը իրբեւ ըմպելիք
գինիի տեղ գործածելը՝ ախորժակի համեմատ
դիւրամարս կերակուրները քիչ մը աղով և քիչ
մ'ալ պղպեղով առնելը՝ բրինձը և գետնախնձորը
միսի հետ խառն առնելով քիչ մ'ալ հաց ուտելը՝
գիրութիւնը կը հրապուրեն, այս մասին պէտք է
մէկդի ընելթէյի և սուրճի գործածութիւնը : Ահա՝
ասոնք են ամեն անհատի կազմութեան համեմատ
նիհարութիւնը դադրեցնելու միջոցները : Այն
կինը՝ եթէ այս կանոնին հնազանդի՝ կրնայ պա-
րարտնալ իսկ եթէ այս դարմանը երկարատեւել
ուզէ, տճեւ գիրութիւն մը կ'ստանայ՝ որն որ նիհա-
րութենէն աւելի տհաճելի կ'ըլլայ :

«Գիրութիւնը նուազեցնելու միջոցներ» . —Եր-
բոր Գիրութիւնը (embonpoint) իրեն որոշեալ սահ-
մանը գերազանցէ՝ Արտափոր Գիրութիւն (obésité)
կ'անուանուի : Չափազանց գիրութիւնը մարդուս
տաժանելի նեղութիւն կը պատճառէ և զանազան
հիւանդութեանց կը նախապատրաստէ , մասնա-

ւորապէս կաթուածի և հետեւաբար յանկարծաւմանու : Այս գէշ հետեւութիւնները տեսնելով՝ աւելի աղէկ է քիչ մը նիհար մնալ՝ քան թէ չափազանց պարարտ : Կանանց համար Արտափոր Գիրութիւնը՝ խիստ աղետաբեր է, իրենց կենաց Դարձէն թէ՝ յառաջ ըլլայ և թէ՝ ետքը :

Պարարտութիւնը երկու սեռի անձանց համար ալ վտանգաւոր է, ոմանք այնպիսի անձերու վստահ կ'ըլլան՝ իբր այն թէ սփոփի գիրանան, բայց անօգուտ տեղ ուրիշներուն քսակը կըլեցնեն: Փարիզի և այլ մեծ քաղաքներու մէջ, ուր որ այսպիսի խաբեբայ անձանց սակաւ մի թոյլտուութիւն եղած է . ասոնք իրենց շատախօսութեամբը Արտափոր Գիրութիւնը առ հասարակ ընդհանրացուցած են : Այսպիսի անձինք իրենց անձնական շահը դիտելով՝ այլոց բարեկազմութիւնը կ'աղաւաղեն: Աստ պէտք է յուշ ածել թէ՝ չափազանց Արտափոր Գիրութիւնը նուազեցնելու համար, պէտք է սովորականէն նուազ ուտել շատ մը հաց և գորշ միսեր ուտելով՝ քան թէ բանջարեղէն և հաւու կամ որթու միտ, պէտք է բոլորովին մէկ դի ընել ամեն տեսակ սննդարար կերակուրները ինչպէս են, բրինձը, խմորեղենները և գետնախընձորը : Անհատական կազմութեան համեմատ սակաւ ինչ կրթութիւն ընելու է . առանց խիստ շատ յոդնելու, աւելի աղէկ է գործունեայ կեանք անցնել՝ քան թէ նստողական :

Եթէ մէկուն ճռխութեան դիրքը ներէ՝ պէտք է

մտախոհ բժշկի մը պատուիրանաւ առօրեայ քըրտ-
նախոնջ կրթութիւններ ընել։ Ահաւասիկ ա-
սոնք են երկու սեռի անձանց մեջ ալչափազանց
գիրութիւնը նուազեցնելու գլխաւոր միջոցները։
առանց դեղի և առանց իսկ իրենց վերջին օրերը
հիւանդու վիճակի մէջ ձգելու։

• Զղային կազմութիւն ունեցող անձի մը յատուկ
կանոն։ — Զղային դրութեան սովորական ձըգ-
տումը՝ առ հասարակ կանանց քով աւելի է՝ քան
թէ էրիկ մարդոց քով։ Կինը՝ մանաւանդ այն կինը՝
որ ամուսնացած է՝ և ընտանեաց ալ մայր եղած է՝
այս զղային կազմութեան անյարմարութիւններուն
յաղթելու համար, բնութեան սահմանած առող-
ջապահական օրինաց հնազանդելու ստիպուած է։
Եթէ այս զղային դրութիւնը իր վրայ իշխէ՝ իր-
բեւ ժառանգական հիւանդութիւն կրնայ իւր
զաւակացը հաղորդել և աւանդել։

Այնպիսի անձինք կարծուածին չափ ուժեղ չեն
ըլլար. որչափ որ առ երեւոյթս անանկ կը թուին,
անոնք 'ի ներքուստ տկարութիւն կ'ունենան, ա-
ւելի սննդարար և կազդուրիչ կերակուրներու կա-
րօտ են՝ քան թէ գրգռիչներուն։ Ինչպէս են գորչ
միսը, կամ չամփուրի վրա խորոված եղան և ոչ-
խարի միսերը՝ խաշածներէն նախապատիւ են և
եթէ սակաւիկ մի աղ կամ պղպեղ դրուի։ Ասոնց
հետ մէկ տեղ պէտք է խմել նաեւ Պօրտօի հին
գինին։ Պէտք է նաեւ հանասլազ այս օրինաց հնա-

զանդիլ։ Ամեն եղանակի մէջ է'ն քիշը շաբաթը
մէկ անգամ բաղնիք երթալու է և շատ մ' ալ
կրթութիւններ ընելու է, ասոնց բոլորէն ալ նախա-
պատիւ է, մաքուր օդ ծծելը։ Ասոր համար փափ-
կասուն և ջղային կազմութիւն ունեցող անձանց
համար գեղի մէջ բնակութիւնը անհրաժեշտ կեր-
պով կարեւոր է։ հոն տեղը ամեն ժամանակ դուրս
ելլալու պարտաւոր է, եթէ օդը աղէկ է։ Եւ եթէ
իր ոյժը չի ներէ՝ երկար ատեն դուրսը շրջագայելու
ան ատեն պէտք է օրուան մեծ մասը պարտէզի
մէջ անցնել։ Այս կերպով նստողական զբաղմանց
առաջքը պիտի առնուի որն որ ջղային կազմութիւն
ունեցողի ներհակ է, կարելի եղածին չափ նուազ
անյարմարութիւններ պիտի ունենայ։ Փաղքի մէջ
ջղային կազմութիւն ունեցողները՝ պէտք է որ ըն-
դարձակ փողոցի մէջ տան մը բարձր դստիկոնը
բնակին։ Բայց երբոր իրենց ուժին նուազութիւնը՝
կամ իրենց դիրքը չի ներեն յաճախակի դուրս ել-
լելու՝ ան ատեն կարելի եղածին չափ զգուշու-
թեամբ պատուհանին քովը նստելու են։

«Գլխու ցաւին դէմ ըլլալիք դեղեր» . — Ջղա-
յին կազմութիւն ունեցողի մը անխուսելի հիւան-
դութիւններէն մին ալ, գլխուցաւն է, ասի նա-
եւս անյարմար և յաճախակի անհանգստութիւն-
ներէն մէկը կրնայ համարուիլ։ Պէտք չէ կէս գըլ-
խու ցաւը՝ (migraine) ամբողջ գլխուցաւին (mal
de tête) հետ շփոթել ինչպէս որ շատ անդամտե-

զի կունենայ . Արիւնային կազմութիւն ունեցող ները շատ անգամ ամբողջ գլխուցաւի ենթակայ լինին . Երբոր այն ցաւը ծանր է՝ բժշկի մը յատուկ խնամոցը կարօտ է : Այս բանին առաջքը առնելու համար ափ մը աղ ջուրին մէջ խառնելով ոտքը լուալու է : Միայն ջղային կազմութիւն ունեցողները կէս գլխուցաւի ենթակայ կ'ըլլան . ասի միւսէն կը տարբերի միայն իւր յանկարծական յարձակմամբը և առաջին անգամ յօնքերուն վրայէն կըսկսի : Այս մասնաւոր տեղեկութեան վրա պահ մը կանկ առնելու է . վասն զի ջղային կազմութիւն ունեցողներուն կէս գլխուցաւին համար գործածուած միջոցները՝ արիւնային կազմութիւն ունեցողներու ամբողջ գլխու ցաւին համար անգործածելի են : Բուն իսկ ջղային կէս գլխուցաւը՝ հոգւոյն յուղմունքէն և կամ պարզասլէս թեթեւ կերպով հակառակութենէ մը կը պատճառի : Ան ատեն գլխոյն միայն մէկ կողմէն կըզգացուի , զայն սփոփելու համար պէտք է անմիջապէս կտաւի կտոր մը քացախին մէջ թաթխելով գլխոյն ցաւալի մասին վրա փակցնել : Այսպիսի ցաւերուն առաջքը կ'առնուի շատ անգամ մէկ կամերկու ժամ քնանալով :

Կերակուրէ մը ետքը յաջորդող կէս գլխու ցաւը մարսողական պաշտօնները կը խանգարէ և անմարսողութիւն կը պատճառէ , մէկ կամ երկու գաւաթ ջուրով սուրճ կամ պղպեղացեալ անանուխի տւշարակը խմելով : Երբոր այս միջոցով չի կարենանք

դարմանել՝ ան ատեն պէտք է , Երիցուկի (само-
миле) «բարաթեա» աւշարակը գործածել :

Եթէ սակաւ ժամանակի մէջ չի կարենանք ըն-
տանեկան դեղերով այս ցաւին առաջքը առնուլ՝
ան ատեն այս ցաւը ստամոքսի հնացեալ ախտը
համարելով բժշկի մը խնամոցը կարօտ է : Թէպէտ
և տենդարոյժի գինին և ծծմբաթթու աղին գոր-
ծածութիւնները միեւնոյն ժամանակի մէջ կէս
գլխուցաւը կը դադրեցնեն , բայց անոնց անպա-
տեհ գործածութիւնը , արտաքոյ կարգի մարսո-
ղութեան մը տեղի կը տայ : Այս տաժանելի հի-
ւանդութիւններու յաղթելու համար , պէտք է
մննդեան պայմաններուն հնազանդիլ ամեն ատեն
սովորականէն քիչ ուտելու է , և ամեն օր կերա-
կուրի ժամանակ կէս գաւաթ պաղ ջուր խմելու
է : Այս միջոցը կրկնապատիկ օգուտներ ունի :

Աստկրնանք մարդկային հիւանդութեանց տխուր
հետեւանքներուն վրա մէկ քանի խօսք արտա-
սանել . որոնք ընդհանրապէս «Խելագարութիւն»
(aliénation mentale) կ'անուանին : Խիստ դիւրին է
այսպիսի հիւանդութեանց առաջքը առնուլ , Եթէ
բժշկական վիճակագրութեանց մէջ այս յիմարու-
թեանց ուսկէցյառաջ դալուն վրա խորհրդածու-
թիւններ ընելու ըլլանք : Այս պատճառները՝ առ
հասարակ արբեցողութենէ , բարոյական ցաւերէ ,
խարռուիկ յոյսերէ և աղաւազեալ սէրերէ կը ծա-
գին : Կան խել մը յիմարութիւններ՝ որոնք նաեւ
ոգելից ըմպելեաց զեղծմամբ յառաջ կը դան : Աեր

օրերուն յիմարներուն թիւը՝ զգալի կերպով առ
ւելցած է, մանաւանդ այն կարգի մարդոց մէջ՝
որոնք որ ինքզինքնին աւելի խնճոյքներու և կոչ
չունքներու մոլութեանց տուած են, և չեն գիտեր
թէ, իրենց գլուխը կարող է, այս սոսկալի
ձնշումները և յուզմունքները կրելու: Այս զուար-
ձութեանց հետեւութիւնը՝ անօգուտ և միանգա-
մայն վտանգաւոր է: Ով որ ջղային կազմութիւն
ունի՝ և աւելի նուաճման ենթակայ է՝ կրնայ յանցա-
ւոր համարուիլառ ինքն և առ այլս: Եթէ բնութե-
նէ տրուած յուզմունքներուն պատճառը հասկընալ
ուզէ՝ անկարելի է գտնալ: Այս իւր տիսուր դիրքը
մեզմացնելու համար շատ մը խնամոց կարօտ է:

Աւելի աղէկ է, խենդերու վրա ընտանիքի մէջ
խնամ տանիլ՝ քան թէ յիմարանոցներու մէջ: Եր-
բոր վտանգաւոր չեղող խենդերը, ընտանիքի մէջ
բժշկի մը ձեռամբ դարմանուին՝ ան ատեն այս
տրուած խնամները աւելի բժշկութեան կ'առաջ-
նորդեն: Երբոր խելադարութիւնը՝ ըղեղային տենդէ
կամ սաստիկ հիւանդութենէ մը յառաջ եկած է:
կրնանք իրբեւ բժշկելի համարել, որն որ երիտա-
սարդի կամ շափահաս մարդու մը վերջին օրերը
վտանգի մէջ կը ձգէ: Վտանգաւոր չեղող խեն-
դերը աւելի գեղի մէջ կը բժշկուին՝ քան թէ քաղըի
մէջ: Վասն զի դաշտային հանդարտութիւնը՝ և
պարտիզային զբաղմունքները՝ ընդհանրապէս իրենց
հաճելի կ'երեւին և սովորական գաղափարներուն
խափանմանը առիթ կ'ըլլան: Այս միջոցները՝ մեծ

և փրկարար ազդեցութիւններ ունին : իրենց առողջութեան սլահպանութեան և մտաւորական կարողութեան վերադարձին վրա :

«Եղունգներու համար տրուելիք խնամներ ». — «Նորածեւութիւնը՝(մօտա) վոփոխելի կերպով ամէն բաներու վրա տարածուելով, իր ազդեցութիւնը ներգործեց մինչեւ անգամ ձեռքերու մատերուն եղունգներուն կտրուելուն վրա ալ : Լուդովիկոս ԺԴրդի ժամանակ Եղունգները երկայն կը կտրէին, իսկ Լուդովիկոս ԺԵրդի ժամանակ կարճ . ասոնցմէ ետք՝ երկայն և կարճ կտրեցին : Շատ մը անմիտ մարդիկ ալ իրենց եղունգները նորածեւութեան յարմար կտրելու համար, զանոնք մեծցնելու հոգ կը տանէին : Անտարակոյս շատ մը անպատեհութեանց և հիւանդութեանց առաջքը սիխի առնենք, եթէ զանոնք միջին կերպով կտրելու ըլլանք : Պէտք է փա՛ռք տալ որ, նորածեւութիւնը՝ ոտքերու մատերուն եղունգներուն վրա ազդեցութիւն չէ ըրած : Եթէ զանոնք կտրելու անհոգ ըլլանք՝ անյաղթելի կերպով մը կը ծռին և մարմնոյն մէջը կը մտնան : Առանց բնախօսութեան վրա տեղեկութիւն ստանալու, մարդս կրնայ իմանալ այս ընդլայնման պատճառը : Արդարեւ ձեռքերու մատերուն եղունգներն ալ ծռելու տրամադրութիւնն ունին, բայց զանոնք կտրելու չենք մոռնար : Ընդհակառակը, ոտքերու եղունգներուն կտրուելուն ուշադիր չենք ըլլար, մինչեւ որ բթամատին եղունգ »

ները՝ մարմնոյն մէջը մանան։ Ասոնք սաստիկ ցաւ
կը պատճառեն և մարդս ծանրաքայլ կ'ընեն, ան
ատեն պէտք է անմիջապէս վիրաբոյժի դիմել։
Անի նաեւս կը ստիպուի շատ անգամ եղունգը ար-
մատէն խլելու, եթէ ուղղութիւնը դուրսէն ներս
ըլլայ։ Այս պահուն պէտք է եղունգը արմատէն
հանել և նոյն տեղը՝ դժոխաքարով կիզել որպէս զի
եղունգը այնուհետեւ չի մլէ։ Շատ անգամ ան-
օդուտ տեղ այս ցաւերը կըզգանք, վասն զի ոչ
մէկ բթամատը աղետաբեր ուղղութիւն մը չառ-
ներ, երբոր ոտքերը յաճախակի լուալով թմրե-
ցնենք՝ և ձեռքերու մատերուն եղունգներէն աւե-
լի, զանոնք կտրելու վոյթն և ջանք ընենք։

«Մազերու համար տրուելիք խնամներ» . —
Պէտք չէ մազերը իբրեւ բնական պաճուճանք հա-
մարել, մինդեռ նոցա բարի պահպանութիւնը՝
առողջութեան համար օդտակար է։ Շատ մը
գլխի, ականջի և ակռայի ցաւերը՝ շատ անգամ
մազերու նուազութենէն կը պատճառեն, ընդհան-
րապէս մարդս կրնայ կատարելապէս իւր մազերը
մաքրութեան խնամներովը պահպանել առանց ա-
նոյշ և թափանցիկ հոտ ունեցող իւղերու դիմելու։

Այս ճարպաւոր մարմնները, մանաւանդ անոնց
համար վնասակար են՝ որոնք որ իրենց կազմու-
թենէն 'ի վեր ծանր արտաշնչութիւն մ' ունին և
իրենց թուլամորդութեան պատճառաւ մազերնիկ
աւ ո՛չ չոր և ո՛չ աւ դիւրակոր կ'ըլլան։

Այս կէտին պէտք է յուշ ածել թէ , որ և իցէ
իւղը աւելի վնասակար է՝ քան թէ օդակար : Եր-
բոր հարկ ըլլայ մազերու պահպանութեան համար
իւղ գործածել , ան ատեն առողջապահական իւ-
ղերէն ամենալաւագոյնն է , եզան ծուծին անուշա-
իւղը՝ (moëlle de ხօսuf) զոր կրնանք հետեւեալ
կերպով պատրաստել :

Հարիւր քսան և հինգ կրամ եզան ծուծը՝ ե-
ռացեալ ջուրի մը մէջ հալեցնելու և բարակ կտա-
ւով մը զտելու է : Երբոր այս իւղը թանձրանալու
սկսի՝ ան ատեն պէտք է վաթսուն կրամ կաղի-
նախւղ դնելով խառնել : Այս իւղը՝ միւսներէն
նախապատիւ համարելու է , վասն զի կաղինախւղը
խիստ ուշ ժամանակուան մէջ կ'ապականի : Այն-
ուհետեւ այս եզան ծուծին մէջ , մէկ քանի կաթիլ
լիմոնի կամ անուշահոտ ղեմոնի (bergamote) հիւթը
կաթեցնելու է , որպէս զի անուշ հոտ մը բուրի :
Պէտք է յիշել որ , այս բուրած հոտն ալ շատ մը
ջղային դրութիւն ունեցողներու վնասակար է :
Երբոր չափահաս մարդու մը մազերը ճերմկնալու
սկսին՝ երիտասարդի մը պէս մազերու փայլունու-
թիւն տալու համար գործածուած ներկերը և փո-
շիները՝ մազերուն կանխահաս իյնալուն առիթ-
կ'ըլլան : Արդարեւ այս փոշիներուն և ներկերուն
շարունակաբար գործածութիւնը՝ մարդս կունտ
ընելու կ'առաջնորդեն , մինչդեռ այն մազերուն
ներքին ծայրերը՝ բնականաբար մոխրագոյն , սպի-
տակ կամ կարմիր գոյներով դուրս տալու հար-

կաղրուած են, Այսպէս պէտք է հասկնալ այն
մոխրագոյն մազերուն համար՝ զորս կորզելու փըր-
ցնել, համար բոլոր ջանք 'ի գործ կը դնենք :

Երբոր կնտութիւնը՝ ծերութենէ յառաջ եկած-
է, առանց հետեւութիւն մը ունենալու 'ի զուր
կը վատնենք մեր ստակները, կարգ մը անուշահոտ
իւղերու համար: Իսկ երբոր ծերութենէ յառաջ
հիւանդութեան պատճառաւ մը թափուած են՝ այս
մազերուն համար, աւելի աղէկէ եղան ծուծին
իւղին վրա մէկ քանի կաթիլ շաքարօղի (rhum)
(ροιμ) կաթեցընելով գործածել քան թէ, զանա-
զան միջոցներու դիմել:

Մատաղ հտատկի մէջ, գլուխը յաճախակի լուա-
լով մազերուն իյնալուն պատճառ ըլլալը՝ անխո-
հեմութիւններէն մըն է: Անկէց յառաջ եկած խո-
նաւութեան դլսոյն մորթին հետ ըրած շփումը՝
ընդհանրասղէս վնասակար է: Ակռայի ցաւերը՝ ու-
ղեղի երկարատեւ հարբուխը՝ և մազերու թա-
փուիլը՝ յաճախակի լուացումներէ կը ծագին: Այս
կէտին, Սալերնի դպրոցին նախնի օրէնքը՝ շատ մը
արդարացի պատճառներով կը հաւաստէ և այս-
պէս կը պատռիրէ . պէտք է որ կ'ըսէ : « Զեռ-
քերը շատ տնգամ լուալու է, Ոտքերը քիչ անգամ՝
խկ Գլուխը երբէ՛ք»: Այս մասին աւելի կանանց
ուշադրութիւնը կը հրաւիրենք՝ քան թէ տրանց,
վասն զի կանանց մազերուն առատութիւնը երկա-
րատեւ խոնաւութիւնը կը սլահեն՝ և վերոյիշեալ
ցաւերը յառաջ կը բերեն :

«ԽՐԱՏ ՀԻՒԱՆԴԱՊԱՀՈՒՅ» . — Ամեն մէկ
հիւանդի համար, յարմար սպասաւորներ չեն գըտ-
նուիր, վասն զի այս հիւանդապահները իրենց
պաշտօնը անհոգութեամբ կը կատարեն. Այս մա-
սին հիւանդապահ՝ մը նոյն հիւանդին ցուցուցած-
ներուն ուշադիր ըլլայ՝ և իւր վիճակին որպիսու-
թեան վրա ալյառաջուց տեղեկացած ըլլայ :

Յարմար կերպով շինուած անկողինը՝ հիւանդի
մը հանդիստ ննջելուն առիթ կ'ըլլայ : Ահաւասիկ
հիւանդի մը անկողինը շինելու համար սահման-
ուած գլխաւոր պայմանները : Նախ և առաջ ան-
կողինը աղէկ մը շինուած ըլլալու է, այսինքն՝ ո՛չ
չատ կարծր ըլլալու է, և ո՛չ ալ չափազանց կեր-
պով կակուլ : Կարծր անկողինը՝ հիւանդի մը հա-
մար անհանդուրժելի է, աւելի կակուլն ալ մարդս
կը տաքցնէ, և չափազանց արտաշնչութեան կ'ա-
ռաջնորդէ : Անկողնոյ ներքին մակերեւոյթը՝ որուն
վրա որ հիւանդը կը հանդչի՝ կարելի եղածին չափ-
ամեն կողմն ալ հաւասար ըլլայ, որպէս զի հիւանդը
մէկ կողմը դառնալ ուղած ատեն՝ երբէք չի նեղուի
և ուղածին պէս ալ քնանայ :

Երբոր հիւանդ մը երկար ատեն անկողնի ծա-
ռայէ՝ և իւր ոյժը սպառէ՝ անանկ որ չի կարե-
նայ ո՛չ ոտքի ելելու և ո՛չ իսկ աթոռի վրա նըս-
տելու, պէտք է ան ատեն նոյն անկողինի հաւա-
սար և կից ուրիշ անկողին մ' ալ շինել, միևնոյն
բարձրութեամբ, որպէս զի հիւանդը մէկէն միւսը
անցած ատեն յոդնութիւն մը չըզգայ :

Հիւանդի մը համար, որոշուած անկողինը՝ պէտք
է որ պատուհանէ հեռու ըլլայ, և իւր անկողինը
սենեակին մէջ տեղը քաշուած ըլլայ, իսկ երբոր հիւ-
անդը լոյսէն նեղանայ՝ պէտք է ան ատեն պա-
տուհաններուն վարագոյրները կամ վեղկերը գո-
ցել. այս միջոցը այն հիւանդի համար կարեւոր
է՝ որն որ չի կրնար անձամբ որ և իցէ շարժում
ընել: Եթէ այս անկողինը սենեակին մէջ տեղը
ըլլայ՝ ան ատեն երկու հոգի դիւրութեամբ կրնան
այս հիւանդը մէկ կողմէն միւս կողմը դարձնել,
առանց անոր վիշտ և յոդնութիւն տալու:

« Ըմպելիքներ շինելու կերպերը. — Այս հիւ-
անդը՝ որ գրեթէ միշտ ծարաւ է, որ և իցէ
խմած ըմպելիքները, կարելի եղածին չափ աղէկ
շինուած ըլլան: Ընդհանրապէս եռացեալ ըմպե-
լիքները՝ թէյի պէս կը շինուին, այսինքն՝ բժշկին
պատուիրած որ և իցէ իոշին կամ բոյսը եռաց-
եալ ջուրին մէջ թափելով ինչպէս են, բուսոց և
համեմաւոր նիւթոց ըմպելիքները: Միւնոյն կեր-
պով կը շինուին նաեւ թրջելի ըմպելիքները. միւ-
ոյն սա տարբերութեամբ որ, երկար ատենէ 'ի վեր
պազ ջուրին մէջ թրջած նիւթը՝ եռացեալ ջուրին
մէջ մէկ քանի վայրկեան կենալով դուրս հսնելը
բաւական է: Պէտք է որ բոյսերը՝ մանաւանդ
կարծր արմատները՝ երկար ատեն տաք ջուրին մէջ
եռան: Ով որ հիւանդապահ չունի և կամ անձամբ
չի կրնար ոյս ըմպելիքները շինել, պէտք է որ

բժշկի մը սկատուէրներուն ուշ դնէ : Այն ըմպելք լիքները մեր յուսացած արդիւնքը յառաջ բերելու համար պէտք է բոլոր տեսակ ջանք և խնամք՝ ի դորձ դնենք բարեխառնութեան մը բերելու համար , այսինքն՝ ո՞չ անզօր ըլլայ և ո՞չ ալ սաստիկ և քիչ մ' ալ շաքար խառնելու է , որպէս զի հիւանդը խմած ատեն դժկամակութիւն չի ցուցնէ : Եթէ այս ըմպելքները շինած ատեննիս , այս գործածուած ծաղկանց , տնկոց , կամ արմատոց տրցակներուն մէջ ծոտար նիւթ մը գտնուելուն վրա տարակուսինք՝ ան ատեն պէտք է զանոնք մի առ մի զատել՝ և այն նիւթը որոշեալ ջուրին քանակութեան համեմատ գործածել :

Երբոր հիւանդի մը , որ և իցէ ըմպելքը մը խմցընելու ըլլանք՝ կարելի եղածին չափ անոր հանգիստ դիրք մը տալու է , և պէտք չէ թոյլ տալ որ բոլորը մէկէն կլէ , վասն զի շատ անդամ խեղդուելուն սկատճառ կ'ըլլայ՝ և տաժանելի եղածին չափ ալ վտանգաւոր է :

«Տղրուկ» . — Երբոր բժիշկը Տղրուկ վիակցնելը պատուիրէ , և հիւանդի քովս ալ մէկը չի գտնուի այս սկաշտօնը կատարելու համար , պէտք է հետեւեալ կանոնին համեմատ գործադրել :

Տղրուկներու ախորժակը գրդուելու համար առ մենալաւագոյն միջոցն է , զանոնք մի առ մի ճերշ մակ և միանդամայն բարակ կտաւի կտորի մը մէջ տոնելով դյորել : Առաջ բոլորը մէկէն մաքուր և

չոր ջուրի գաւաթի մը կամ խեցեղէն ամանի մը
մէջ դնելով, կէս ժամու չափ սպասել: Յետոյ եր-
կու հատ առնելու՝ և ուրիշ փոքրիկ գաւաթի մը
մէջ դնելու է, գաւաթին բերանը քիչ մը վեր բռնե-
լով, միայն թէ Տզրուկները չի կարենան դուրս
ելել: Եթէ ասոնք բռնեն՝ ուրիշ երկու հատ մ'ալ
փակցնելու է, այսպէս շարունակաբար: Ոմանք Տըզ-
րուկներու դպչելու կ'երկնչին, անոնք նաեւս մատե-
րուն անպատեհ տաքութիւնը զգալով չեն խածներ:
Վերոյիշեալ կանոնին համեմատ, ամեն ոք կա-
րող է, հիւանդապահի մը այս զուարձալի պաշ-
տօնը կատարելու:

«Վերքերու դարման տանելու կերսլերը» . —
Ով որ մարդկային դաստիարակութիւն ունենալու
դիտաւորութիւնն՝ և իւր նմանեացը օդնելու փա-
փաքն ունի՝ պէտք է որ սլզտիկ վէրք մը կապելը
դիտնայ:

Տիւբիւյթրէն Գաղղիացի երեւելի բժիշկը՝ վէր-
քերու դարման տանիլը՝ այս երեք դլխաւոր պայ-
մաններուն վրա հաստատեց, և համառօտելով
այսպէս կ'ըսէր իւր աշակերտներուն «Նախ և ա-
ռաջ վէրքի մը փափուկ կերպով դպչելու է, յե-
տոյ մաքուր ըլլալու է, և վերջապէս աւելի արած
դութեամբ գոցելու է»:

Արդարեւ հիւանդի մը կամ վիրաւորի մը հետ
անվայել խօսքեր ընելը՝ և խստութիւն ցուցնելը՝
նորա ցաւերը կ'աւելցնեն: մինչդեռ ինք արդէն

բաւական դժբաղդ է այսպիսի ցաւալի վերք մը
դարմանել տալուն : Վէրքի մը աղտեղի ըլլալը զայն
կը թունաւորէ : Նաեւ արագութիւնն ալ վերքի
մը համար մեծ կարեւորութիւններ ունի, ասի քանի
ոդին մէջ քիչ կենայ՝ այնչափ շուտով կը սպիանայ:
Վերոյիշեալ պայմանները կատարելապէս գործելու
համար, վերքի մը դարմանուելուն համար սահ-
մանուած որ և իցէ բաները՝ պէտք է որ յառաջուց
պատրաստուած ըլլան. որպէս զի այն բժիշկը՝ որն
որ դարման պիտի տանի, պէտք է որ ամեն բան իւր
ձեռքին տակը ըլլայ՝ և առանց ժամանակ կորսնցու-
նելու նախապատրաստեալ սպեղանին կապէ :

Ով որ այսպիսի բաներու սովորած չէ, եթէ
կարելի եղածին չափ այս կերպերը վիրարոյժէ
մը ուսանելու ըլլայ՝ շուտով կրնայ բժշկութիւնկ եթէ
անյարմար կերպով խնամուի, այս վերքը՝ ճախո-
զակի հետեւութիւններ կը պատճառէ՝ և վիրարու-
ժական գործողութեան կ'առաջնորդէ :

ՑԱՆԿ ՆՏԻԹՈՑ


	ԵՐԵՎ
ԱՌԱՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ	5
— Կաթնտուռթիւն	8
— Սնունդ մանկութեան	10
— Եօթը տարւոյ ակռաներ	12
— Կրթութիւն	13
ԱՌԱՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ ՊԱՏԱՆԵԿՈՒԹԵԱՆ	.
— Լողացումն	14
— Մարմնամարզութիւն	.
— Գիւղի մէջ բնակութիւն	15
— Երաժշտութեան և ծխախոտի վտանգները	16
— Քուն	17
ԱՌԱՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ ԶԱՓԱՀԱՍՈՒԹԵԱՆ	18
— Փրկարար արգասիկք Ժուժկալութեան	19
— Զանազան կերակուրներու յատկութիւնները	20
— Ըմպելիք	22
— Բնակարան	25
— Զգեստ, ձերմակեղին, օդ կամ ոտքի աղանելիք	26
— Տեղափոխութիւն	27
ՄԵԿ ՔԱՆԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒ ՅԱՏՈՒԿ ԱՌԱ-	
ԶՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ	31
— Առողջապահութիւն Նաւաստոյ	»
— Առողջապահութիւն Զինւորի	32
— Առողջապահութիւն Գեղացի ժողովուրդոց	34
ԱՌԱՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ ԶԳԱՅԱՐԱՆԱՑ ԳԱՐՄԱ-	
ՐԱՆՆԵՐՈՒՆ	37


Երես

— Առողջապահութիւն Տեսանելեաց	37
— Առողջապահութիւն Լսելեաց	41
— Առողջապահութիւն Հոտոտելեաց	42
— Առողջապահութիւն Ճաշակելեաց	43
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ ԿՆՈՉ	43
— Առողջապահական խնամք որդեծին կանանց	49
— Որովայնի ներքին թաղանթին դէմ ըլլալիք նախազգուշութիւններ	52
— Ուշ կամ Անագան յղութիւն	53
— Կենաց Դարձ	54
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ ԾԵՐՈՒԹԵԱՆ	55
— Բնակարան	60
— Զգեստ	61
— Կանոն Սննդեան	9
— Ծերերուն կեանքը երկնցնելու միջոցներ .	64
ՔԱՆԻ ՄԸ ՏԵՍԱԿ ՅԱՒԵՐ՝ ՈՐՈՆՔ ՀԻՒԱՆ- ԴՈՒԹԻՒՆ ԶԵՆ ՀԱՄԱՐԻՒՐ	67
— Ռողերու վրա Փապարածներ (նասըր)
— Ելունդն (սիյիլ)	69
— Պատառուած	70
— Ցրտահարութիւն (մայասիլ)	71
— Թամբութիւն	72
— Մատնաշուրթն (տօլամա)	73
— Նիհարութեան յաղթելու միջոցներ	74
— Գիրութիւնը նուղեցնելու միջոյներ	75
— Զղային կաղմութիւն ունեցող անձի մը յա- տուկ կանոն	77
— Գիյուռ ցաւին դէմ ըլլալիք դեղեր	78

ԵՐԵՄ

- Եղունգներու համար տրուելիք խնամներ 82
— Մազերու համար տրուելիք խնամներ 83
ԽՐԱՏ ՀԻՒԱՆԴԱՊԱՀՈՒՅ · · · · · 86
— Ըմպելիքներ շինելու կերպերը 87
— Տղրուկ 88
— Վէրքերու դարման տանելու կերպերը 89





၅၂၆

